



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



1000

ԱՍՏՈՒԹԻՒՆ

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ

Ի ՀԻՆԳ ԱՐԱՐՈՒԱՌԱ

Թ. ԹԵՐՁԵԱՆ



ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ — ՏԵՏՐ Ա.

Ա.Ա ՀԵՂԻՆՈՎԻՆ

1874

ՍԱՆԴՈՒՔԸ

ՈՂԵՐԳՈՒԹԻՒՆ

Ի ՀԻՆԳ ԱՐԱՐՈՒԱԾԱ

Թ. ԹԵՐՁԵԱՆ



ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Ա.Ի. ՀԵՂԻՆԱԿԻՆ

1874

2

3

4 656-60

24. 655

Ներկայացուցման իրաւունքը Օթևագիւղի Բարեսէր
Ըսկեզութեանն է :

ՍԱՆԴՈՒԽԾ

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ Ի ՀԻՆԳ ԱՐՄ.ՐՈՒՍ.ԾՍ

ՍԱՆՏՈՒԽԾ	Արդայ Հայոց
ՍԱՆԴՈՒԽԾ	Դաւագիշ Սահագրիչ
ԵՐՈՒԱՆԴ	Սպարապետ Հայոց
Ա. ԹԱԴԵՈՍ	Արագիշալ
ՇԱԽԱՐՁ	Պալագական
ՎԱՀՐԱՄ	Պարգաճառուր
ԱՐՄՈԳ	Քըմաղեպ
ԽՈՌ	Դահիճ
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՒ ԶՈՐԱԿԱՆՔ	

Տեսարանն յԱբքունիս Սանտորկոց. ՚ի Ե. արարուածի Բանու
ազա Դաշտն Շաւարշան:

Ա. ՐԱ. ՐՈՒՍ. Ծ Ա.

ՏԵՍԱԲԱՆ Ա.

ՍԱՆՏՈՒԽԾ, ԹԱԴԵՈՍ, ՇԱԽԱՐՁ, ԵՐՈՒԱՆԴ

ԹԱԴԵՈՍ. Այս լիքն է ճշմարիտ Աստուածը՝ ով թագաւոր
է, լիքը միայն Աստուած է: Այս Տիեզերքս որ բիւրաւոր
հրաշալեօք զարդարուած է իրեն աչքին գիմացը ոչինչէ, և
ոչնչութիւնը աւելի գեղեցիկ Տիեզերքներով լցուած է իրեն
համար. լիքը ըստաւ և ամէն բան եղաւ. ամէն բան զինքը կը
քարողէ: Մինչդեռ իր զօրութիւնը կը հաշակեն մըրիկը՝ ու
լոնց մէջ ցասմամբ կը պատրափ, և փայլակները՝ որ իր նայու-
ածքներէն կը թափթափին, մինչդեռ իր զօրութիւնը կը քա-

բողեն ծովք՝ որ խռոված ատենինին իրենց հզօր արարջն հայելն են, և ուրիշ սանձ չունին իրենց անյագ կատաղութեանը՝ բայց միայն իր յունից սպասնալիքը. իր սէրը կըքարողէ առաւոտեան անուշ հողմը՝ որ իր զուարթ թեւիկիներով կարծես ծաղկանց արցունիքը կը սրբէ, իր սէրը՝ անսպատառապարթանոց ձագը՝ որ բնազդմամբ աչքերը գէտ ՚ի երկինք կը վերցընէ բոյնէն, և իր սէրը դարձեալ արևը՝ որ երկնից ընդարձակութեան մէջ կը թափառի՝ աչքերը դարձուցած գէտ ՚ի վէճին աթոռը, որուն կարծես հրամանացը կը սպասէ :

ՍԱՆԱՏՐՈՒԿ. Եւ ուր տեսնեմ քու Աստուծոյդ հետքերը: ԹՍԴԻՌՈՒ. Քու ասառւածոցդ աւերակներուն վրայ: Ինքը յաւիտենականութեան ամպերուն մէջ ծածկուած՝ Տիեզերաց վրայէն կախած է արդարութեան կշխոքը. հսն են թագերը և թագաւորութիւնները, իր ձեռքն է որ անյայտ ճամբաներով կ'առաջնորդէ զմահկամնացուն որ կը գոռողանայ՝ չգիտնալով հզօր ձեռքի մը գործիքն ըլլալք, սուրը որ կը վրայը՝ կը սպասնայ՝ կը վիրաւորէ, բայց վերջապէս ինքն ալ կը խորտակի. և իր գործած աւերակներուն վրայ ինքն ալ կը փշրի: Այն ձեռքը կը բարձրացընէ զմարդ ինչուան ուր որ որոշած է . . . և մինչդեռ բոլոր Տիեզերաց աչքերը գէտ ՚ի այն հսկարաց դարձած են՝ այն ամբարտաւան շէնքը կը կործանի կ'իյնայ. ինչպէս թանձը մուխը որ խաղաղ օդին մէջ կը գիղուի՝ և իր մութ ձեռքին տակ արևն անդամ'կը ծածկէ, բայց հովք փչածին ոլէս կը ցնդէ զայն . . . : Ուր ես Բաբեկոն, ՚Նինուե՝ քու բուրդերդ ուր են . . . այն ի՞նչ լուսւթիւն կը տիրէ ձեր ժամբաներուն մէջ . . . քու փառքդ ալ անշըռունջ աւերակացդ վրայ կը քնանայ . . . հոն ուրեմն ովլ թագաւոր, հոն գացէք գուբ ալ, ովլ ժողովուրդք, սորվելու համար. այն լուսւթիւնը ձեզի ամէն բան պատմէ. և կործաննեալ բուրդերը աւելի սարսափեցընեն պիտի զձեղ՝ քան թէ երբ բիւրաւոր կտրիմ'ներով պաշապանուած էին. այն աւերակներուն նայեցէք, ասառւածութիւն մը անոնց վրայէն անցած է. կարդացէք թէ այն խորտակեալ սպարիսալներուն վրայ ի՞նչ գրեր է Ամենակալին մատը . . . « ՈՉՆՉՈՒԹԻՒՆ » :

ԵՐՈՒՑՆԴ. Արդարեւ վսեմ' գեղեցիկ գաղափարք:

ՍԱՆԱՏՐՈՒԿ. ՚Նիչպէս այդըսի հրաշք կրնայ գործած

ըլլալ Աստուած մը, որ մարդկանցմէ նախատալից կերպով
խաջուած է :

ԹԱԴԻՈՍ. Նախատալից կը կոչես մարդկութեան համար
մեռնիլ : Տիեզերք լի անօրէնութեամբք՝ կորստեան վիճը հա-
սած էր . արդարութեան սուրբ երկնից երեսը կը սպառնար . .
երբոր յանկարծ ձայն մը, « Կեցի՞ր » գոչեց՝ « ահա ամենուն
տեղ ես կը մեռնիմ » . այս ըսելով ուշը անպատում, Աստու-
ած մը իր փառքը թողլով մարդ եղաւ . . . Աստուած մը մե-
ռաւ . . . այն ահաւոր անդունդը որ կայ աստուածութեան
և ոչնչին մէջ սէրը լցոնուց . . .

ԵՐՈՒՍՆԴ. Քրիստոնէից այս գաղափարները որ կը լսեմ,
կը կարծեմ թէ ասոնք կամ մէյմէկ խենդ են և կամ մէյմէկ
աստուած :

ԹԱԴԻՈՍ. Ո՞վ կրնայ քրիստոնէի մը սրտին զգացածը բա-
ցատրել . քիչ կը համարի ինքը իր Աստուածոյն սիրոյն կեանք
մը միայն զոհելը :

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Եթէ սիրոյ կրօնք կը կոչես այն որ արիւն և
մահ կը քարոզէ՝ որչափ աւելի սիրոյ ըլլայ պիտի մէր կրօնքը
որ հէշտութեամբ կ'ըլլայ : Գեղեցիկ սէր՝ որ կոյս մը իր ման-
կութեան վարդերը արեանցը մէջ թառամեցնէ . երիտասար-
դը՝ որ հայրենեաց պաշտաման մը կը խոստանար՝ գերեզմանին
մէջ իր յոյսերը թաղէ :

ԹԱԴԻՈՍ. Քրիստոնէի մը համար դերեզմանը անսմահու-
թեան զուռն է :

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Այդ անմահութեան գունէն՝ շտտերը անդին
աշխարհ խաւըեցի . բայց ձեր անիծեալ կրօնքը հարիւր գրլ-
խով հրեշն կը նմանի, որուն գլուխները որչափ կը կարէն՝
այնչափ նորէն կը բուռնէր : Ո՛չ, գիտնայի թէ արմատը ի՞ւր
է, և խղէի :

ԹԱԴԻՈՍ. Ինքը քեզի կը լսէ :

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Այն, պիտի կործանի գիմացս քու Աստու-
ածդ . իրմէ հետք մըն ալ պիտի չմնայ երկրիս վրայ . ևս ինք-
նին պիտի կոխկըւտեմիր տաճարները : Եւ ինքը պիտի չդըտ-
նայ ապաստան մը երկրիս վրայ՝ ցորչափ ապրի Աանատրուկ,
ցորչափ այս քաջայազթ սուրբ սարսափ ազդէ աշխարհիս-
պիտի չակ ուրիշ երգեր՝ բայց զողբածայն հեծեծանս իր
հետեւողացը՝ զորս ևս պիտի խողիսովէմ : Այլ եթէ ոխերիմ

բաղդը՝ իրեն յափշտակել տայ զաշխարհ իմ ձեռքես, աւե-
րակներ միայն պիտի դանէ՝ ուր տիսուր լոյս մը պիտի արձը-
կեն իր հրաբորքոք տաճարնելը:

ԹԱԴԻՈՍ. Արբագոյն խորան մը, աւելի հաճոյ խունկ մ'ու-
նի մեր Աստուածը, և գու զայն չես կրնար կորզել . . . մեր
սիրով և մեր արցունքը: Զարկ՝ սպաննէ . . . մեր յետին հա-
սաշանքը քու փրկութեանդ համար աղօթք մ'ըլլայ պիտի:—
Բայց դիտցիր թէ որչափ ալ անսպառ ըլլայ իր Երկայնա-
մուռթիւնը՝ եթէ ինքը ցասմամբ ելլայ իր աթոռէն՝ դողան
պիտի երկինք իր նայուածքէն, և մինչդեռ գու զարհուրած
պիտի փախչիս իր առջև՝ խունկ կայծակունք պիտի թօթափին
դլխուդ վրայ, և իւրաքանչիւր քայլեդ տակ նորանոր ան-
գունդներ պիտի բացուին: Արքայ, նեղ են քեզի հիմայ Տիե-
զերք . . . և սակայն քիչ ատենէն ըոլոր փառօքդ հանդերձ
քանի մը թիզ հող միայն պիտի զբաւես:

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Այս, կամանձայն Երկրիս տակ՝ կամբոլոր
Երկրիս վրայ իշխան, լի մանկական եռանդեամբ ելայ ես ա-
տենովլ թաղէոս. ինչու անտառք մըրկին դէմ՝ այնպէս խո-
նարհեցան ազգերը առջևս. այն կտրիճին ոտքին տակ կը
կոխկըռառուեր թշնամին՝ և իր արենակաթ օրոյն վրայ ԱԶԱ-
ՏՈՒԹԻՒՆ գրուած էր. այն սուրը ձեռքիս մէջ փշտեցաւ. բայց
կենդանի է դեռ նոյն սիրով: Դեռ երիտասարդ՝ աշխարհիս
հետ պատերազմեցայ և յաղթեցի. հիմայ ալեռոր՝ Աստուած
մը զիս պատերազմի կը հրաւիրէ: Տեսնանք, յաղթութիւնը
որո՞նն է: (ՄԵԽԻ):

ՏԵՍԱԲԱՆ Բ.

ՍԱՆԴՈՒԽԾ ԵՒ ԹԱԴԻՈՍ

ԹԱԴԻՈՍ. Ի՞նչ անհաշտ ատելութիւն կը սնուցանէ հայրդ
մեր կրօնին դէմ:

ՍԱՆԴՈՒԽԾ. Դառն յիշատակներ կը զարթուցանէ մոքին
մէջ այս գաղափարը: Բայց գու. սուրբ ծերունի՝ կրկնէ այդ
սուրբ կրօնին նկարագիրը որ հոգիս միսիթարուի:

ԹԱԴԻՈՍ. Եթէ միսիթարութեան կը բաղձաս՝ դիմէ իր ու-
քը. քրիստոնեայ մը իր վշտերը խաչն պատուանդանը կը

դնէ , ինքը իրեն կը կանչէ զանոնիք որ աշխարհիս թշուառութեանց տակ կը հեծեն :

ՍԱՆԴՈՒԽԾ . Ո՛ւշափ քաղցր է աշխարհիս վշտերէն ազատելով այս անձկալի դաւառներուն մէջ թափառիլ . ի՞նչ քաղցր է հառաջել մէկու մը գէմ՝ որ հառաջանքներդ կը կրինէ . ոհ , ո՞ւշափ քաղցր է լալ Աստուծոյ մը գիմաց՝ որ լսցեր է : . . .

ԹՄԴԿՈԽԾ . Ով որ առանձին իր վշտերը մտածելով իր Աստուծոյն գիմաց չէ կեցած արցունք թափելու այնպիսին գեռ չգիտեր թէ ճշմարիտ հաջոյք մը ի՞նչէ : Գթով մեր հոգւոյն վրայ կը հսկէ ինքը՝ ինչպէս թաշուն մը իր բայնին վրայ :

ՍԱՆԴՈՒԽԾ . Ո՞հ , ո՞ւշափ գիմաց պիտի օրիորդի մը որ վշտաց ովկիանոսի մը մէջ կ'ալէկոծի . ըսէ ինձի , արդեօք այն գեղեցիկ ասպարեզներուն մէջ որ սրտիս դիմաց կը բանաս՝ կրնամմ ես ալ սլանալ :

ԹՄԴԿՈԽԾ . Իր գրկերը բաց են զամենքը ընդունելու :

ՍԱՆԴՈՒԽԾ . Ո՞հ տէր՝ միաքս լուսաւորէ . և թէ որ հիմայ քու հոգիդ որ բոլոր Տիեզերքս կը լեցընէ՝ իմ քովս ալ կեցեր կը լսէ հառաջանքներուս , կ'իմանայ սրտիս բարսիսնունքը , ոհ , դու գիտես իմ լեզուով չբացատրուելու անձկութիւններս :

ԹՄԴԿՈԽԾ . Զօրացիր , կոյս . յօյսդ իրեն վրայ հաստատէ :

ՍԱՆԴՈՒԽԾ . Ամէն օր կը տեսնեմ քըրիսաննեաները անգութ մահուան դատապարտուած , և ինձի՝ որ անոնց չեմ կրնար օգնել՝ տիսուր բանա մը կ'երևայ այս մեծաշուք ասպարնքս : Եւ երբ արցունքներէ յոդնած աչքերս գոցուն՝ ստուերներուն մէջ կը կարծեմ տեսնել խումբ մը երանելի ոգեաց որ ձիւնաթոյը սրտամուճաններ հադած՝ ժպտելով ականջիս տակէն կը հծծեն . « Հետերնիս եկուր » :

ԹՄԴԿՈԽԾ . Լուռթեամբ համբերել , գերմարդկային զգացմամբ սիրել մարդկութիւնը . — ահա ի՞նչ որ իմ սրաշտած Աստուածս կը հրամայէ :

ՍԱՆԴՈՒԽԾ . Աիրել . . . ոհ , լսէ , հայր . . . չես գիտեր ո՞ւշափ սրտատոչոր յիշատակներ մաքիս մէջ կը զարթուցանես . . . :

ԹՄԴԿՈԽԾ . Կը մատենայ տհա մէկը , և կը լսէ զմեզ , հեռանա՞նք . . . (ՍԵՒԽԲ) :

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՆՐՈՒԱՆԴ

Արտասուալից աչօք հեռացաւ ինձմէ այն գեղեցիկ հրեշտակը . . . ո՞չափ անուշ է ինձի կոխել այն տեղերը զոր կը կոխէ . շնչել այն օդը զոր ինքը կը շնչէ . երբոր աչքին դիմացն եմ՝ լեզուս առաջ չերթար խօսք մը ըսելու , աչքերս չեն համարձակիր իրեն նայիլ , անծանօթ զօրութիւն մը զիս կ'արդիւէ , իր պատկերը գեղեցիկ հրեշտակի նման՝ հոգւոյս մէջ կը հանգչի . . . ո՛չ , ի՞նչ քաղցր կուգային ինձի իր հառաջանքները այս նոր կրօնքիս վրայ . . . այն , Անդըստին կրօնքը իմ կրօնքս ալէ : Այլի՞նչ կ'ըսեմ . . . մի բարկանաք ով աստուածք . . . սէրը միաքս խոռովեց . . . բայց ի՞նչ , եթէ սէրը պաշտեմ՝ զձեղ պաշտած չի՞մ ըլլար ուրիշ անուամբ . որովհետեւ թէ որ աստուած էք՝ սէր ալ պիտի ըլլաք , թէ որ սէր չէք՝ աստուած ալ չէք : Եւ ով բնութեան կ'աղդէ այն կարօտութիւնը սիրա սրախ հանգչեցընելու , ով դրեր է սրախն մէջ սէրը , այս բոցը որուն որչափ նիւթ աւելցընես՝ այնչափ աւելի կ'ուզէ : Բայց թերևս այս աշխարհս միայն փափագելու տեղ է՝ և ոչ փափագի մը կատարուելուն . . . թերևս օրորոցէն գերեզման եղած միջոցը շատ կարճ է սիրոյ . . . թերևս աստուածները այս ստուերները տուեր են՝ որ ինչպէս տպայն երիներանդ թիթեանիկէ մը խաբուած ետեւէն իյնալով կը խոտորի , այնպէս մարդ ասոնց ետեւէն ինկած լազէ , ինչուան որ յանկարծ մահուան անդունդը թաւալի . . . : Բայց ի՞նչ յանցանք ունէր ոչնչութիւնը , ով էակ մը ըլլայ՝ կարօտութիւն իմանայ՝ և այն կարօտը չեցուի . . . Այլ ոչ մարդս է որ ինքընքը կը խաբէ . . . այն . այս անձկութեանց հովանին մէջ , այս մշտախոռով ովկիանոսին մէջ՝ որուն եղերքը սեպացեալ ժայռեր կը բարձրանան , ինքընքը խաբելու համար , աստուածք մարդուս զմայլեցուցիչ ծաղկապսակ քնար մը տուեր են : Այս քնարը՝ մարդուս սիրան է . և իւրաքանչիւր կիրքերը՝ անոր թելերն են . անոր դիւթիւն ձայներէն ինքընքը խաբելով մարդս կ'անցնի : Աւաղ ուրեմն , ի՞նչ է եղեր մարդկութիւնը . . . ծաղիկներով զարդարուած զուարակ մը՝

որ ողջակեղ ըլլալու կ'երթայ... և մւր է իր սեղանը... գեց
քեզման մը... գերեզմանը՝ որուն անդունդը յաւիտենակա-
նութեան չափ խոր է: Ո՞չ, բանար ինձի գթած ձեռք մը ա-
պառնոյն քօղը՝ և տեսնէի թէ երկինք ինձի բ'նչ վճռեր են...
Ճակատագիրս իմանայի... : Ո՞վ դուք՝ որ սրտիս վշտերը և
տարակայները կը ճանչնաք, գթած աստուածք սիրոյ, ար-
ցունկընեղն ալ չեն բաւեր ջնջելու այն դառն վճիռները, զոր
երբեմն ձեր արդարութիւնը մարդուս ճակտին վրայ զրոշմեց:

ՏԵՍԱՐԱՆ Դ.

Ն Ա Յ Ն Ե Կ Շ Ա Ր Ա

ԵԱԿԱՐԱՆ. Թող մէկդի տխրութիւնդ, բարեկամ: Վշտերու-
ալ վերջ մը կայ:

ԵՐՈՒԽԱՆԴ. Իմ վշտերս միայն կենացս հետ կրնան վեր-
ջանալ:

ԵԱԿԱՐԱՆ. Հզօր են աստուածք, և ինչ որ շատ անդամ տկար
մահացուք չէին կրնար յուսաւ՝ անոնք կը կատարեն. ան-
յայտ են մարդկանց անոնց ճամբաները: Յատ անդամ մարդ-
ուղելով ապագային քօղը վերցընել չեղած և ըրլալիք դառ-
նութիւններ կը պատրաստէ իր անձին:

ԵՐՈՒԽԱՆԴ. Ո՞ւր էր թէ սուտ ելլային վախերս՝ ինչպէս ին-
չուան հիմայ սուտ ելած են յոյսերս,.. կը կարծէի թէ սէրը
երջանիկ պիտի ընէ զիս, բայց իրեն ծաղկափթիթ ճամբուն-
տակ անդունդներ կան... . Ա՛լ ծածկելու ժամանակ չէ, յայտ-
նեմ քեզի իմ գաղանիքներս՝ ոլ բարեկամ: Թէրես սիրաս ի-
րեն արձագանդ մը գանելով միսիթարուի..., կը սիրեմ... ոչ
չեմ կրնար այն անունը հնչէլ որ սիրաս չլսումի... Սահդուի
ոը կը սիրեմ:

ԵԱԿԱՐԱՆ. Սահդուխտ... Հայոց թագուհին... արդարե-
սիրելի անձ... բայց բ'նչպէս սկսաւ այս ոէրը:

ԵՐՈՒԽԱՆԴ. Ալանաց դէմ պատերազմն էրը կը դառնայի՝
գիտես թէ բաղզը ինձի չնորհէր էր յաղթութեան փառքը...
Սահաարկոյ կիսակործան դահը հաստատելէս ետեւ՝ արիւ-
նաներկ սուրս փութացոյ իր սորքը դնել, ինքն ալ յաղթա-

կան բրաբիոնով մը ուզեց զիս վարձատրել։ Ժողվեցան հանդիսականք՝ իշխաններ՝ զօրագլուխք՝ զօրականք և ժողովուրդք, անցաւ իր դահը Սանատրուկ ալ... Սանդուխտ՝ այն սիրելի հրեշտակն ալ հօն էր... աստուածուհւոյ մը նման իր հօրը քով նստած՝ նոր փառք կ'աւելցըներ Հայոց դահուն, այն տամնըվեց դարունները որ զինքը տեսեր էին՝ իւրաքանչիւրը անցնելու ատեն՝ իրբև սիրոյ յիշատակ կարծես իր ճակտին վրայ մէջմէկ վարդ թողուցեր էին։ Իրեն հօրը հրամանաւ ձեռքն առաւ ոսկեղէն պսակը՝ և անուշ ժպիտով մը ինձի յանձնեց... Դուք գիտէք աստեղք՝ թէ որչափ ան ժպիտը ինձի թագէն ալ անուշ եկաւ... տադնապայոյդ երեսը նայեցայ... և երկուքներնուս աչքերը իրարուհանդիպեցան։ Թագաւորը մէկդիէն Հայրենեաց փրկիչ Առաքինի կոչելով զիս կը գովիզը, զօրականք մէկալդիէն Յաղթութեան գլուխն կ'անուանէին զիս, ժողովուրդն ալ ցնծութեամբ «Կեցցէ յներով օգը կը թնդացընէր... ես անշարժ Սանդիստիս դիմաց կեցեր էի, և այնպէս կուգային ականջիս այն աղաղակիները՝ ինչպէս երկնաւոր երազներու մէջ յափըշտակեալ հոգւոյ մը՝ երկրիս նուաղ և հեռաւոր ձայները։

ԵԱԽԱՐԴ. Աստղիկ յաջողէ իղձերդ։

ԵՐՈՒԽԱՆԴ. Փշալից աարակցյաներու մէջ կը ծփայ հոգիս։ Երեեմն զուարթ կ'երևակայեմ զինքը գրկացս մէջ, և ցնորելով կը կարծեմ թէ իրեն պատմելով անցեալ վշտերս և տարակցյաներս՝ անոնց վրայ սյնպէս կը նայիմ՝ ինչպէս ալէկոծութենէ աղատած նաւավար մը գեռ խռովայոյդ ծովուն վրայ... երեեմն կը կարծեմ՝ որ զիս կը մէրժէ իրմէն... և այն տաեն ոչ այլ ինչ կը խնդրեմ յերկնուստ՝ բայց եթէ գերեզման մը ուր կարենամ անձս և թշուասութիւններս ծածկել, գերեզման մը՝ որուն վրայ թերևս գթալով վերջապէս Սանդուխտ դայ և արտասուէ։

ԵԱԽԱՐԴ. Երեք աստուածոց վրայ մի տարակուսիր, մէծ է անոնց զօրութիւնը, տառապեալ մահացուին հառաջանքները հրեղէն թևերով կը սլանան այն աստեղազարդ դաւառներուն մէջէն մինչեւ Արամազդայ աստուածոց աստուծոյն ոսքը, և շատ անգամ իր հզօր աչքը տկար մարդուն վրայ դասնալով զինքը վատաց վիհերէն երջանկութեան դահը կը բարձրացընել։

Երութանդ. Եւ ի՞նչպէս այդպիսի յոյսերով մխիթարուիմ՝ քաջդ Շաւարշ, ես որ աչքով ահաւոր դիսլուածի մը վկայ եղայ. լոէ: Գիշէր մը նստեր էի վլտացս վրայ մտածելու. Անտ հիտ նուելրական անտառներու ծայրերէն ամսոց վրայ արծաթի քօղէր սիմուելով՝ կարծես իրեն դահ մը կը պատրաստէր անոնցմով, առուակները ալիքէ ալիք գլտորոշնելով լուսնի պատկերը՝ կարծես անոր երգեր կը խոխոջէին. ան նոււաղ լոյսը պալսաներուն՝ մեհեաններուն և տաճարաց արծաթափայլ գմբէթներուն վրայ կը հանողէր. Աչքս Սանատրկոյ արքունիքը դարձուցի... Ո՞վ տեսիլ... Սանդուխտ ձեռքին կը թընած կը նստաէր պատուհանին դէմ. ո՞չ, ցնորած մտացս կ'երևար թէ լուսինըչ՝ այլ իր նայուածքը՝ որ բնութեան վրայ այն սիրելի խաղաղութիւնը կը սիրէ, իր աչքէն մարդըրտանման արցունքներ կը ցողէին, եռանդուն հառաջանքներ սըրտէն կը բղիսէին. և այնակէս տժգոյն և մելամաղձ էր իր ճակատաը՝ որ հրեշտակ մը յարտօսր կը շարժէր: Բայց յանկարծ արիւնս երակներուս մէջ սառեցաւ... իր ծոցէն անյայտ նշան մը հանեց՝ որ կը նմանի քրիստոնէից աղանդին Աստուծոյն, և սրտաբուխ համբոյրներով խանդակաթ աչքէրը ստէմլ ստէմլ երկինք կը վերցընէր:

ԾԱԽԾՐԾ. Սարսափուլ լեցուցին զիս քու խօսքերդ՝ քաջդ Երուանդ, ըբայ թէ Սանդուխտ քըրիստոնէայ եղած ըլլայ. կը գոլամ' այսպիսի բան մտածելու. Բայց շատ անգամ կը տեսնեմ Թադէոս ծերունին՝ որ այս նոր վարդապետութիւնը կը քարողէ, և Սանդուխտ զմնյլած մտիկ կ'ընէ: Սակայն դու Երուանդ՝ չես կըցած Սանդուխտ հետ տեսնուիլ:

Երութանդ. Ոչ կընամ եւ ոչ կ'ուզեմ... Այն որ իմ հոգիս պիտի միմիթարէր՝ աւելի կը վերաւորէ զիս... թէրևս երկինք զմեղ միատեղ ապրելու համար ստեղծէր են, անծանօթ ձեռք մը մեր սրտերը արդէն միացուցած է. բայց դառն տարակոյսներ հոգիս կը խռովին... Ասկէ վերջ ինձի միայն դեղ զննքը մոռնալն է. բայց ի՞նչպէս ընեմ, ուր երթամ'... ուր ալ ըլլամ, բնութիւնը կ'անհետանայ աչքէս, և իր լուսածիծաղ պատկերն ինձի կ'երևայ: Ի զուր հոգւոյս մէջ զգացած վիհս կը ջանամ լեցընել փառաց և յուսոյ երաշներով. դազնի ձայն մը սրտիս մէջէն « Սանդուխտ » կը կընէ:

ԾԱԽԾՐԾ. Եւ Սանդուխտը շնորհէն ողիան քեղի երկինք:

ՆՐՈՒԱՆԴ. Զափիազանց երջանիկ կը ըլլայի իրմուլ երկնից
անդամ նախանձելի: Ինքը թագուհի մըն է՝ ես իր խոնարհ
ծառաներէն մէկը... ոչ, ուր էր թէ ես բօլոր աշխարհիս թա-
գերը ձեռքս ունենայի՝ որ ստքը նետելով ըսէի. «Առ ասոնք
ամէնքը իմ Սանդուխտա՝ և քու սիրադ ինձի առւր...»: Բայց
դու Շաւարչ քու բարեկամիդ ինդրոյն մի զլանար, և մի ջա-
նար ընդունայն աեղ իրեն դէմկենալ: Դառն բազդը գրումեր
է Ճակտիս վրայ սիրել և... ինձի դամբան մը պատրաստեր է...
թող ուրեմն որ Ճակտագիրս կատարուի: Ալանաց դէմու-
նեցած պատերազմնիս՝ յարմար առիթ է: Աստուածները
որ կեանքս վայելելու միջոցները զլացեր են ինձի՝ անկից ա-
զատելու ճամբան ահա կը ցուցընեն. ուրեմն երթամ պատե-
րազմիմ. մեռնիմ: Բայց երբոր արիւնս երակներուս մէջ
դագրած՝ սիրաս ալ չզարնէ՝ և չըթունքներս այնչափ նը-
ւազին օր Սանդխտայ անունն անդամ չկարենամ հնձել, ոչ,
մէր բարեկամութեան սիրուն ըլլայ, Շաւարչ, երթաս այս
մարմնոյ մէջ բնակող հրեշտակին իմ սէրս յայտնես... ըսես
թէ ինքը՝ թէպէտ անմեղ՝ իմ մահուանս պատճառ կ'ըլլայ...
ոչ գոնէ իմ գերեզմանս գայ արցունք մը թափելու: (Մէին):

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՇԱԼԱԲՐԾ

Թշուառ երիտասարդ, ահա սէրը, այնչափ բռնացած է
կիրքը սրտին մէջ որ ունեցած յօյսերն անդամ չաեմար. ես
սրտի մաօք ջանամ պիտի ամէն բան յաջողցնելու, բայց իրեն
յուսահատելուն պատճառը չեմ տեմար. արդէն թագաւո-
րը իր հանձարին համար կը սիրէ զինքը, իր երիտասարդու-
թիւնը և միւս չքնաղ ձիքքերը բաւական են զինքը սիրելի
ընելու ամենուն: Մանաւանդ եթէ իմանայ թագաւորը Սան-
դխտայ այս նոր աղանդին վրայ ձգած սէրը՝ ամենելին չպիտի
ուշանայ զանոնք միացընելու, մանաւանդ թէ պիտի աճապա-
րէ... Երթամ ուրեմն զինքը գանելու... թէթէ է ամէն աշ-
խատանք զոր մարդ բարեկամի համար կը քաշէ:

Ա. Ր Ա. Ր ՈՒ Ւ. Ծ Բ.

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՍԱՆԱՏՐՈՒԿ ԵՒ ՇԱԽԱՐԵ

ՇԱԽԱՐԵ. Տէր ալքայ՝ դոյժ մը ունիմ քեզի տալու :
ՍԱՆԱՏՐՈՒԿ. Որչափ մեծ ըլլան աղէտք՝ այնչափ աւելի կը
փայլի յաղթականին դօրութիւնը :

ՇԱԽԱՐԵ. Զյագեցան աստուածները այնչափ քրիստոնէից
արեամբը որ իրենց զոհեցիր . աւելի ահաւոր զոհ մը կը պա-
հանջն . . . քրիստոնէից աղանդը ընդունեցաւ նաև . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ. Ո՞վ :

ՇԱԽԱՐԵ. Լեզուս առաջ չերթար :

ՍԱՆԱՏՐՈՒԿ. Հոմք :

ՇԱԽԱՐԵ. Կը դողամ :

ՍԱՆԱՏՐՈՒԿ. Սանդուխտը :

ՇԱԽԱՐԵ. Ահա ըսիր :

ՍԱՆԱՏՐՈՒԿ. Սանդուխտ . . . իմ աղջիկս . . . քրիստոնէայ . . .

Ո՞վ անակնկալ հարուած . . . :

ՇԱԽԱՐԵ. Բայց գեռ . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ. Ո՞չ մի ջանար զիս մխիթարել . . . մխիթա-
րութիւնը թեթև վշտերու համար է . . . գեղերը կը զայրացը-
նեն միայն մահաբեր խոց մը : . . . Սանդուխտը քրիստոնէայ :

Բայց ըսէ ինձի Շաւարչ՝ ապահով ես . . .

ՇԱԽԱՐԵ. Դժբաղդաբար շատ ապահով . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ. Ո՞վ գիք, քրիստոնէայ է ուրեմն Սանդուխտը
. . . աւանդ ինձ . . . այս կրօնքը ընդունած ատեն հայրը մաքէն
չանցան :

ՇԱԽԱՐԵ. Անդարձ են ճակատագրին պատգամները . գու-
թամբ միայն թշուառութիւնը թեթև ցընելու :

ՍԱՆԱՏՐՈՒԿ. Ի՞նչ ընելու եմ . . . թագաւոր եմ . . . հայր եմ . . .
Արամազզը կը պաշտեմ :

ՇԱԽԱՐԵ. Տէր ալքայ, աստուածք թշուառութիւնը ոչ եթէ
չարութեան համար կը խաւրեն, այլ առաքինւոյն սիրաը

Փորձելու : Եթէ ինձի ալ ներկք՝ յայտնեմ կարծիքու : Մանօք
է ամենուն թէ ինչուան հիմայ Սանդուխտ իր հօրը արժա-
նաւոր դուստր եղած է : Իր միաբը՝ որ երկրիս վրայ հանգը-
լու տեղ մը ցցաներ՝ խալուելով քրիստոնէից նոր մոլորու-
թենէն որ սէր ըսելով կ'երթան, զայն ընդունեցաւ : Բայց
դեռ քու աղջիկդ է՝ քեզի հնազանդ, և մոլորութիւնն ալ ինչ-
պէս կ'երեայ շատ խոր արմատացած չէ սրտին մէջ. ջանա-
ուրեմն զինքը համոզէլ : Սպառնալիքը ընդունայն է. որով-
հետեւ քրիստոնեայք խելագարած՝ որչափ տանջէս զիրենք
այնչափ կ'ուրախանան : Երազի մը պէս է կ'ըսեն այս աշխարհ-
քըս, իր հաճոյքներն ալ վշտերն ալ մնուի երազներ. իրենց
իղձերը ապառնոյն վրայ կեղրոնացած է : Փորձով ալ տեսեր
ենք որ իրենք աւելի յօժարութեամբ կը մատուցանեն ի-
րենց վիզը դահճին որոյն՝ քան թէ մեր ամենէն կտրիճնահա-
տակները արեանց դաշտին վրայ . և մինչդեռ իրենց արիւնոտ
գլուխը փոշոյ մէջ կը թաւալի՝ թէ բառ մը արտասանեն
ուր է : Ուրեմն ջննալու է Սանդուխտին միաբը դարձընել
քաղցրութեամբ . և որովհետեւ չափահաս օրիորդ մընէ, աւելի
յարմար բան մը չէմաւենար քան զամուսնութիւն. մայրա-
կան խնամքը և զբաղմունքը՝ սիրելի ամուսնի մը դողար գրկա-
խառնութիւնները՝ իր աղայական երազները կը փարատեն :
ՍԱՆՍՏՐՈՒԿ. Բայց ովհեայ իրեն արժանաւոր և սիրելի :
ՇԱԽԱՐԵ. Քաջն և հայրենասէր Երուանդ :
ՍԱՆՍՏՐԻՒԿ. Երուանդ . . բայց Սանդուխտը ի՞նչ կ'ըսէ :
ՇԱԽԱՐԵ. Իր բերնէն իմանանք, երթամ զինքը կանչելու :

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՍԱՆՍՏՐՈՒԿ

Ի՞նչ սարսափելի տարակոյաներու մէջ հոգիս կը ծիայ . . .
և դեռ չհոգնեցա՞ն երկինք ինձի հարուածներ իջեցընելէն . . .
չալառեցա՞ն երկնից կայծակները . . . ով բաղդ ոխերիմ : . . .
Հանգստեան տեղ մը առւելք ինձ, ով գիք, և տհա ձեզի կը
յանձնեմ բոլոր տշխարհս որ գոլաց իմ նիզակէս : . . . Ճանցայ
փառքը՝ և կ'արհամարհէմ . . . անսահման անտուատ մը շնոր-

Հեցեք ինձ, որուն ընդարձակութեանը մէջ փշտին և անհետանան երկրիս աղմուկները. հօն ալեոր ճակատսաղջկանո զիրկը հանգչեցընեմ...:

ՏԵՍԱՐՈՒՆ Գ.

ՆՈՅՆ ԵՒ ՍԱՆԴՈՒԽՏ

ՍԱՆԴՈՒԽՏ. Հայր...

ՍԱՆՍՏՐՈՒԽԿ. Պոհւստը սիրեցեալ...

ՍԱՆԴՈՒԽՏ. Ուրախ եմոր զիս կանչեցիր. ի՞նչ միսիթաբութիւն քու զիրկդ ըլլալ...:

ՍԱՆՍՏՐՈՒԽԿ. Նոյն ուրախութեամբ հայրդ ալ զքեզկը աենիէ:

ՍԱՆԴՈՒԽՏ. Բայց ինչու տխուր կ'երեաս :

ՍԱՆՍՏՐՈՒԽԿ. Թագաղսակ ճակտի մը վրայ երբեք երկինք չեն արձակեր երջանկութեան նշոյլը... կասկածք... հոգք...

ՍԱՆԴՈՒԽՏ. Բայց հիմայ մէկդի թող հոգերդ, հայր. երեսս նայէ. թէ ոչ, ինձի ալ վշտերդ գէթ հաղորդէ. կ'ըսեն թէ ամենէն սրտաճմլիկ վշտերը հաղորդուելու որ ըլլան՝ կը թեւթենան :

ՍԱՆՍՏՐՈՒԽԿ. Ո՛չ քովս կեցիր դուստը իմ Սանդուխտ. քու ձայնդ սիրոյ հրեշտակին պէս քաղցր է հոգեոյս. թող աղէտք իրենց մթին թեւերով ճնշեն սիրտս. դու որ սիրոյ համար ստեղծուեր ես ժպտէ Սանդուխտ, որ հայրդ սկսութիւն :

ՍԱՆԴՈՒԽՏ. Քանի՛ անդամ եղած է որ քու վիշտերդ միսիթարելու եկած եմ. և երկուքնիս՝ քնոյ մէջ ընկղմած նոյաստանին վրայ իրեն պահապան ոգւոյն պէս հսկած ենք :

ՍԱՆՍՏՐՈՒԽԿ. Կը սիրեմ հայրդ Սանդուխտ....: Քիտես ի՞նչ է հայր մը :

ՍԱՆԴՈՒԽՏ. Ո՛չ ի՞նչ կ'ըսես հայր... եթէ զքեզչերէի՝ զնլ կրնայի սիրել. սրտիս զգացմանցը վկայ ըլլան աս իմ արցունքներս. թագաւորի աղջիկ ըլլալուս չեմ ուրախանար՝ այլ Սանատրկոյ: Երբ դու անձկաւ կաթոգին համբոյըներ ճակտիս վրայ կը գրոշմես՝ աւելի քաղցր և գեղեցիկ կ'երեայ

ինձի բնութիւնը, աւելի ախորժով կը սլանան շրջանիքներէս օրակուանդն ազօթքները...:

ՍԱՆՏՏՐՈՒԿ. Դուսար իմ, ճշգրիտ պատկեր երջանկացեալ մօրդ:

ՍԱՆԴՈՒԽԾ. Այն գառն ժամէն՝ի վեր որ մայրս այս արտասուաց հովտէն երջանկագոյն աշխարհաքներ թռաւ, կրկնապատկեցաւ վրադ սէրս: Հայր ալ մայր ալ դու ես ինձի... բայց ո՛չ, գաղանիք մը ունիս:

ՍԱՆՏՏՐՈՒԿ. Դան գաղանիք զոր ըսել չեմ կրնար, և ըսելն ալ անհնար է:

ՍԱՆԴՈՒԽԾ. Ի՞նչ է. նոր խոռոշութիւններ կան, պատերազմ, վատնդ... ուր որ ըլլաս պատրաստ եմ հետդ գալու, որ գոնէ քովդ՝ի ծունը իջեալ երկնից օգնութիւնը ինդրեմ քեզի համար:

ՍԱՆՏՏՐՈՒԿ. Լսէ ուրեմն, զքեղ ամուսնացընելու միտք ունիմ... Երուանդ քաջ զօրավարէն՝ի զատ ալ արժանաւոր անձ մը չեմ գանար քեզի:

ՍԱՆԴՈՒԽԾ. Հայր, կամքդ ըլլայ:

ՍԱՆՏՏՐՈՒԿ. Հանդէսը անյապաղ պիտի կատարուի. արդէն ամէն բան պատրաստ է Աստղկան մէհեանը :

ՍԱՆԴՈՒԽԾ. (ՄԵՒՐԱԳ): Ո՛վ տէր... Աստղկան մէհեանը.

ՍԱՆՏՏՐՈՒԿ. Ի՞նչ կը խորհիս Աանդուխտ:

ՍԱՆԴՈՒԽԾ. Հայր, զիս երկնիք դժբաղդ ստեղծեր են...

ՍԱՆՏՏՐՈՒԿ. (ՄԵՒՐԱԳ): Կ'իմանամ տրտմութեանը պատճառը. բայց փութամամէն բան՝ի կարդի դնելու: (Բայց) Պատրաստ լեր ուրեմն: (ՄԵՒՐԱԳ):

ՏԵՍԱԲՍՆ Դ.

ՍԱՆԴՈՒԽԾ

Գնա. Երկնից պատգամները կատարուին... գնա պատրաստէ սեղմնը՝ և զոհը պատրաստ է. որ կողմը գառնամ... ուր ապաստանիմ. սէր՝ փառք՝ հայրենիք մէկդիէն զիս կը հրաւերեն, մէկալէն Աստուած մը իր արիւնաթաթաւ գրկերը կը տարածէ (Ծաղկն խուլ մը իւ հանէ): Ո՛վ սիրելի մօր մը յիշ-

տակը՝ երկնային խաչ... ինձի անծանօթ՝ Աստուած՝ զոր վըշ-
տերուն համար սիրած եմ. Երբոր իմ մոյրս յաւիտենակտ-
նութեան դուռը հասած էր՝ չքանելով ուրիշ սիրոյ նշան մը,
զեեղ առւաւ ինձի քու վրադ իր յետին համբայրն գրոշմելով
... դու իմ սրտիս հետ այն ատենէն 'ի վեր միացած, կը լսես
անոր ամէն բաբախմունքը... ո՛չ, քանի անդամ՝ քու սրբա-
նուեր ոտքերդ իմ արցունքովս թրջեցի. հիմայ որ ալ չեն բա-
ւեր բոլոր աշխարհային յօյսերը հոգիս միսիթարել, ո՛չ դու
ինձի քու աստուածային թևերդ բաց, հոն ապաւինիմ ինչ-
պէս մատող տղայ մը որ աչքերը վախէն գոցելով՝ մօրը գիրկը
կը վաղէ... հոն իմ հոգնած և բազմավիշտ ճակատս հանդ-
շեցնեմ: .. Բայց հոս արիութիւն պէտք է... հապտ զօրացուր
երկինք իմ բազուկս.. խրախուսէ սիրտս, իմս ըլլայ յաղթա-
նակը, և քեզի փառքը: (Երթաւ կ'առաջ)

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՆՈՅՆ ԵՒ ԹՍԴԿՈՍ

ԹՍԴԿՈՍ. Կեցիր, ուր կը զիմե՞՝ Հայոց թագուհի:

ՍՍՆԴՈՒԽԾ. Աստղկան տաճարը, սիրոյ զոհ մը մատուցա-
նելու:

ԹՍԴԿՈՍ. Ո՛չ տէր, մոռցար որ քրիստոնեայ ես:

ՍՍՆԴՈՒԽԾ. Պիտի երթամ աստուածները և իրենց մե-
հանները կործանելով՝ այն աւերակաց վրայ Աստուծոյ զոհ
ըլլալ:

ԹՍԴԿՈՍ. Եւ չես տէսներ որ չորս կողմանէդ ահաւոր վը-
տանդներ կտնի:

ՍՍՆԴՈՒԽԾ. Թող սպառնայ աշխարհք. անվեհեր կը զի-
մեմ ես. Աստուած մը հետս է:

ԹՍԴԿՈՍ. Փորձութեանց համբերէ՝ բայց ինքնինքդ մէջը մի'
նեաեր:

ՍՍՆԴՈՒԽԾ. Թող երթամ ցուցընեմ թէ քրիստոնեայ կրյս
մը իրենց ամէն աստուածներէն հզօր է:

ԹՍԴԿՈՍ. Բայց մահը քեզի հոն կը սպասէ:

ՍՍՆԴՈՒԽԾ. Ամէնքնիս ալ մեռնիք պիտի, բայց գեղեցիկ
մահ մը գտնել չենք կրնար ամենինիս:

ԹԱԴԻՈՍ. Ինչ որ թեթև կ'երկայ հեռուստ, ահաւոր է մօտէն :

ՍԱՆԴՈՒԽԾ. Ոչ ոք կրնայ արգիլել սիրտ մը զոր Աստուած կը զրդէ :


ԹԱԴԻՈՍ. Հայոց թագուհի, Երկինք պատրաստեր են քեզի յաղթութեան պսակը. փութանք, Երջանկութեան ժամը հասաւ... խաչը ձեռուընիս փութանք արեան ասպարէզը, մէկաեղ յաղթանակելու կամ մեռնելու :

ՍԱՆԴՈՒԽԾ. Զիս մինակ թող սուրբ ճերունի. Եթէ հետագաս՝ հայրս վրադ թափէ պիտի իր բարկութիւնը :

ԹԱԴԻՈՍ. Ո՛վ Տէր... պիտի համնէի՞ ուրեմն տեսնելու որ սէրդ կը զօրացընէ տկար կոյսերն անդամ՝ մահուընէ չվախնաւու. ուրախ եմ. թող ես ալ ես ալ թող մեռնիմ :

ՍԱՆԴՈՒԽԾ. (Առջուկ Ամբիաց) Կը լահս ուրախական աղաղակները... ինձի համար են... Հայր սուրբ՝ օրհնէ զիս և ողջամբ մնա... ահա փորձութեանց ժամը հասաւ... դառնութեանց բաժակը ձեռքս է... ոհ աղաչէ Աստուծոյ որ զօրացընէ զիս... (Կը հետանայ) :

ՎԵՐՁ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾՈՅՆ



Ա.ՐԱՐՈՒԱԾՈՅ

ՏԵՍԱԲԱՆ Ա.

ՇԱԽԱՐԵ, ՍԱՆՍՏՈՒԽ

ՇԱԽԱՐԵ. Զուարթ ձայներով կը թնդայ այս Երջանիկ օրը. այն Տէր՝ վասն զի Հայաստան իրեն աղատարարին աղջեկը հարսանեկան առագաստը մերձենալ կը տեսնէ: Կը վասին Հիմնեան ջահերը. ուրախութեամբ կը զեղու ամեն սիրտ: Ամէնքն այս օր ուրախ են, Տէր աբքայ, իսկ քու տրամութիւնդ ինչչն է:

ՍԱՆՍՏՈՒԽ. Ես ալ ուրախ եմ Շահարշ, այս Երջանիկ

եմ... : Բայց ինչո՞ւ կ'ուշանան պատգամաւորները զմեզ մէ-
հեանը հրաւիրելու :

ԵԱԽՍՐԸ . Թագաւորավայել հարսանեաց պատրաստու-
թիւնները միշտ սովորականէն աւելի ժամանակ կը պահան-
ջէն : Այն վայրկեանէն առաջ որ յաւիտեան վիրենք միացը-
նէ պիտի՝ գող մը կը զգան սիրականք . և որչափ մարդ երջան-
կութեան կը բազգայ՝ չեմ գիտեր ինչպիսի բնազդմամբ եր-
բօր երջանկութեան կը մօտենայ՝ դողդողալով անոր ծոցը
կ'երթայ :

ՍՍՆՍՏՐՈՒԿ . Սարսափելի գաղափար մը կը խոռովէ զիս .
քանի որ Սանդուխտ հարսանեկան պատմուածանները կը
հագներ՝ աչքէն գաղտնի արցունքներ կը սահէին :

ԵԱԽՍՐԸ . Ինքնայորդոր կը վազեն արցունք ամենէն երջա-
նիկ վայրկեաններու մէջ ալ . կամ անցեալ վշտերուն հետքերը
չնցելու համար կամ նորերուն երկիւղէն :

ՍՍՆՍՏՐՈՒԿ . Ճշմարիտ են խօսքերդ՝ բայց իմ սիրտս ահա-
ւոր տաղնասներու մէջ կ'ալէկոծի . յուսոյ և երկիւղի մէջ
կը ծփամ ... ո՞հ ինչո՞ւ այնչափ կը սիրեմ աղջեկս , կամ ինչո՞ւ
իր սիրածներն ալ չեմ կրնար սիրել , ինչո՞ւ իր աստուածը
կ'ատեմ : Արդեօք այն արիւնները որ թափեր եմ՝ ինձմէ վրէ՛ժ
կը ինդրեն , կամ թէ թագաւորի յանցա՞նք է հայր ըլլալ :

ԵԱԽՍՐԸ . Արդարութիւնը և խմասութիւնը թագաւոր-
ներուն գահակից ըլլան պիտի , և մնացածը Աստուածք կը
հոգան :

ՍՍՆՍՏՐՈՒԿ . Բայց ե՞րբ :

ԵԱԽՍՐԸ . Իրենք զիտեն :

ՍՍՆՍՏՐՈՒԿ . Ատելի է ինձ լոյսը , երբոր աչքերս 'ի քուն
փակուին՝ կասլուած ձեռք մը կարծես հոգւոյս վայ կ'իջոյ , և
եղերական ձայն մը ականչէս մահուան երգեր կը թնդացընէ :
Յետոյ կարծես թէթէ . թէկերով աղջեկս ինձմէ կը փախչի և
կը թողու իմ հոգիս՝ ամայի ծովեղելքի մը պէս յորում՝
փրփրալով կուգան ծովերը փշիլ : Հայր թշուառ . . . աղջեկս
աղատեցէք ո՞ւ աստուածք :

ԵԱԽՍՐԸ . Ահա շտապաւ պատգամաւոր մը կուգայ դէպ 'ի
մէզ :

ՍՍՆՍՏՐՈՒԿ . Տիսուր նախազգացմունք մը զիս կը խռովէ ,
ինչո՞ւ այդպէս թալկաղեմ է :

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՆՈՅՆԻ ԵՒ ՊԱՏԳԱՄՄԱԿՈՐԾ

ՍԱԽԱՏՐՈՒԿ. Ի՞նչ լուր կը բերես ինձի, Վահրամ...
ՎԱՀՐԱՄ. Տէր արքայ... .

ՍԱԽԱՏՐՈՒԿ. Արդարացի էր երկիւղս... խօսէ... կատարուեցան, հանդէառ.

ՎԱՀՐԱՄ. Այո... բայց...

ՍԱԽԱՏՐՈՒԿ. Խօսէ, մահուան վճիռ ալ ըլլայ խօսէ...

ՎԱՀՐԱՄ. Բայ քու հրամանիդ ամէն բան կարգագրելէն վերջը՝ ահա Սանդուխտ և Երուանդ ձեռք ձեռքի տուած կը մօտենային։ Արամազգայ տաճարին գմբէթը՝ նման աստեղազարդ գիշերուան մը՝ բիւրաւոր լցուերուլ կը շողողար... ասդիէս զօրականք, անդիէն ժողովուրդք անհամբեր կը սպասէն։ Քահանայապետը նուիրական աղօթքները կը մրմնչէր։ Կոյսը՝ որ վերէն՝ ի վար ճերմակներ հագուած և ճակատը ծաղիկներով զարդարած, աւելի աստուածուհւոյ մը կը նմանէր քանի թէ մահկանացուի, ծիծաղ շրթունքով առաջ եկաւ և քահանայապետին՝ որ կը սկըսէր աղօթքները մատուցանել, «Կեցիր» ըստւ, և դառնալով Երուանդին գոչեց։ «Կը խոստանամ ինծի հաւաաարմութիւն»։

Երիտասարդը զարհուրած ապշած այսպիսի հարցման վրայ՝ շառագունած երեսը կը նայէր։ «Ահա մօտեցաւ վայրկեանը, աւելցուց օրիորդը, այն վայրկեանը՝ ո՛չ իմ Երուանդը՝ որ յաւիտեան միանանք սիմտի կամ յաւիտեան զատուինք»։ Աս ըսելով առաջ անցաւ, և աստուածոյ երեսն՝ ի վեր գոչեց։ «Փայտէ և քարէ աստուածներ, այսչափ մարդիկներ խաբելնիդ չքաւեց, ու դեռ կը յանդգնիք ճշմարտին Աստուծոյ երկրպագուները հրապուրել ինկէք, կործանեցէք և ձեր աւերակներուն վրայ ճշմարտին Աստուծոյսեղանը կանդնեմ»։ Ինչպէս երկրաշարժի մը ատեն լեռները իրենց հեմունքներէն կը դողան՝ այնպէս կ'երերային մեր Աստուածները՝ ինչուան որ կործանեցան ու փշրեցան։ Անդուխտ զուարթութեամբ Երուանդին ձեռքէն բանած առաջ կ'երթար... բայց զայրագին ամբոխը և զօրականք մոլեկան աղա-

ղակներով իրար անցած կ'ուզէին ամպարիշտը սպաննել։ Ինչ-
պէս բուռն հեղեղ մը բարձր ժայռէ անդնդի մը մէջ գահավիւ-
ժելով զայրագին կատաղութեամբ ալիք ալիքի կը խառնէ՝ կը
դառնայ՝ կը փրփրի՝ կը շառաչէ, այսպէս ամբոխը տաճարին
մէջ, որ արեանց ասպարէզ դարձեր էր։ Կը շողան սուրերը
օդին մէջ, վահան վահանի բախելով ահագին ձայթմունիքներ
կը գործեն։ մայրը եր որդին կը խնդրէ հերածակ, տղան
արտասուագոչ մայրը կը կանչէ, ամօւսին ամօւսինի անուն
տալով կը խնդրեն մէկզմէկ, վրէժինդրութեան՝ ցաման՝ ող-
բոց աղաղակը կը թնդացընեն մէհեանին գմբէթը, բայց Ե-
րուանդ կայծակի պէս ամբոխին մէջէն սլանալով վահան կ'ը-
նէ իւր մարմինը անձկալի կուսին։ « Կեցէք, կը կանչէ, յիշ-
ցէք որ Սանդուխտը Սանաարկոյ տղջեկնէ... ևս եմ յանցա-
ւոր ես... և Եթէ ձեր կատաղութեանը զոհ մը կ'ուզէք, ահա
ես կամ։ Բայց ամբոխը ոչ միայն չեր խաղաղէր՝ այլ ևս քան
զես զայրանալով երկուքն ալ խողխողէն կ'ուզէին։ Սհա-
զէնքերուն շառաչիւնը ասկից ալ կը լսուի... փութամ, տէր
արքայ, օրիորդդ աղատելու։

ՍՍԱՏՏՈՒԿ. Աս վերջի հարուածը պատրաստեր էիր քու-
հօրդ՝ ամբարիշտ օրիորդ։ անօրէն սուր՝ շատ հանգչեցար քու-
պատեանիդ մէջ... ով Սատուածներ, զօրացուցէք զիս որ ձեր
վրէժը լուծեմ...»

ԾԱԽԱՐԾ. Կեցիր տէր արքայ... յիշէ... Սանդուխտն է.
Հայր ես...

ՍՍԱՏՏՈՒԿ. Սրտիս մէջ մարթնցըներ բնութեան ձայնե-
րը. (Եւթայ)։

ԾԱԽԱՐԾ. Աստուածք հաշտ են քեզի հետ... աղջիկդ ուա-
հէ... այշ չանապ ինձի... ո՛հ ինչ շուտով մարդուս երջան-
կութիւնը՝ ի վիշտ կը փոխուի... փութամ զինքը համոզելու՝
խաղաղէլու (Սեհին)։

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՍՍԱԴՈՒԽՏ (ՀԵՐԱՅԻ ՎԱՀԵԼԱՎ)։

Մոլեկան ամբոխ՝ կեցէք, ոյն ծարաւի զինքերնիդ որ
օդին մէջ կը շողան՝ իմ արեամբս յագեցընեմ պիտի... Ո՛հ

ինչ վեճակի մէջ եմ... կրօնամոլ ամբոխ մը զիս կը փնտռէ... սոքիս տակ կործանեալ աստուածները կը մննչեն. սպառնալից սուրել գլխուս վրայ կը շողան... Սանդուխար մինակ է... ո՞չ չէ... գթած հրեշտակ մը իր հրեղէն թևերուն վրայ հառաջանքներս Ամենակալին սուրը կը տանի... իսկ հայրս արդեօք այս գեպքը միտքը բանայ պիախ՝ թէ աւելի զայրացընէ... գառն կասկած՝ տմեն ցաւերէ սարսափելի, բաւական սիրտս կեզեքեցիր... երթամնայիմ' ո՞ւր է: (Երթալու առէն)

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՆՈՅՆ ԵՒ ԵՐՈՒՍՆԴ

ԵՐՈՒՍՆԴ. (ՄԵՐԻ ԱՐԱՀ ԱԵՐԱ ԿԸ ԳԱՅՆԵ). Ո՞չ, յաղթեցի վերջապէս... վերջապէս դու ազատ ես:

ՍԱՆԴՈՒԽԾ. Ո՞վ տէր... ինչ կատաղութիւն կը փոյլատակէ աչքերուդ մէջ... արդեօք իմ սէրս զքեղ ամբարիշտ դարձուց, ուրեմն այն որ գրկացս մէջ է՝ ուխտագրուժ մը՝ ապստամբ մըն է. այդ արիւնը որ կը կաթի սուրէդ՝ ումէտ... ԵՐՈՒՍՆԴ. Կենացդ գէմ' գաւաճանովներուն... համար... փութամ, փախչինք...

ՍԱՆԴՈՒԽԾ. Ոչ... մահը զիս չարսափեցըներ՝ այլ յանցանքը, և երկու չարեաց մէջէն՝ լաւ է ինձ անմեղ կորսացընել զքեղ քան վրիժապարտ փրկել... (Վառակ Երեալ):

ԵՐՈՒՍՆԴ. Ո՞վ թշուառ... չ՞ո տեսներ ի՞նչ թշնամիներ՝ ի՞նչ վտանգներ կան չորս կողմու... ո՞ւր կը դիմես...

ՍԱՆԴՈՒԽԾ. Մահուան...

ԵՐՈՒՍՆԴ. Զես կրնար քու հաճոյիցդ համեմատ գործածէլ կեանիք մը՝ որ ուրիշի հետ կապուած է:

ՍԱՆԴՈՒԽԾ. Առաջին պարտքը կրօնիքն է:

ԵՐՈՒՍՆԴ. Եւ ո՞ր անողորմ' կրօնիքը կը սորվեցընէ քեզի թողուլ ամուսին մը՝ առանց իրեն յետին ողջոյն մը տալու:

ՍԱՆԴՈՒԽԾ. Հետո եկուը ուրեմն:

ԵՐՈՒՍՆԴ. Ո՞ւմ ապաւինած:

ՍԱՆԴՈՒԽԾ. Աստուծոյս:

ԵՐՈՒՍՆԴ. Ո՞չ... գնա Աստուծոյդ... յաւիտեան կը բաժնուիք իրարմէ... ողջումը մնա...

ՍԱՆԴՈՒԽԾ. Զօրացուը զիս Աստուած իմ... դեռ արտա-
սուք չսրբեցին սրակս իր պատկերը՝ զոր մէրը հոն գրոշմեց:

ԵՐՈՒՍՆԴ. Այս, մոռցիր զայն որ թշուառութիւնը միայն
օժիտքերաւ քեզի... բայց գիտցիր... թէ ինքն զքեղ կը պաշտէ:
ՍԱՆԴՈՒԽԾ. Ո՛հ լոէ ...

ԵՐՈՒՍՆԴ. Թէ գու ազատ ես...

ՍԱՆԴՈՒԽԾ. Ո՛վ երկինք...

ԵՐՈՒՍՆԴ. Եւ թէ ինքը քու տեղդ կը մեռնի (Մէկի):

ՏԵՍԱԲԱՆ Ե.

ՍԱՆԴՈՒԽԾ ԵՒ ՇԱԽԱՐԵ

ՍԱՆԴՈՒԽԾ. Ո՞ւր կ'երթաս... լուր ինձ Երուանդ:

ՇԱԽԱՐԵ. (ՄՊԻՆԵՑՎ) Ինչու խոռվեր ես, թագուհի:

ՍԱՆԴՈՒԽԾ. Ահա Երուանդ մեանելու կ'երթայ:

ՇԱԽԱՐԵ. Մի վախնար:

ՍԱՆԴՈՒԽԾ. Ի՞նչպէս... ոչ ապաքէն ինքը ապստամբու-
թեան դրգեց հիմայ բոլոր ժողովուրդը:

ՇԱԽԱՐԵ. Այս... բայց որովհետև ինքը մեր թագաւորին
կեանքը ազատեց, ներումն շնորհուեցաւ իրեն... .

ՍԱՆԴՈՒԽԾ. Ո՞վ ուրախութիւն...

ՇԱԽԱՐԵ. Բայց լուր եկաւ թէ թշնամիք սլաշաքեր են մեր
քաղաքը. և հոն վճռուեցաւ որ երթայ Երուանդ ոտան-
րազմելու:

ՍԱՆԴՈՒԽԾ. Գոնէ մէկ անգամմ'ալ սլիտի չկարենամ'տես-
նել զննքը:

ՇԱԽԱՐԵ. Այս ահա կուգայ... (Մէկի):

ՏԵՍԱԲԱՆ Զ.

ՍԱՆԴՈՒԽԾ ԵՒ ԵՐՈՒՍՆԴ

ԵՐՈՒՍՆԴ. Քու շրթունքներէդ լսեցի իմ անունս:

ՍԱՆԴՈՒԽԾ. Երուանդ Երուանդ, ինչու կը չարչարես
Սանդուխտը:

ԵՐՈՒԱՆԴ. Սանդուխտ, քեզի համար անթիւ վտանգնե-
րու կը դիմագրաւեմ, և գու զիս կը մերժես:

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Զեքվլ... ո՞չ որովհետեւ հասաւ վերջին վայրկեանն յօրում իմ և քու մէջդ գերեզման մը անջրպետ պիտի ըլլայ՝ գիտցիր որ Սանդըխայ բոլոր մանկութեան երազներն ու իղձը դուն ես. և հիմայ ոչ եթէ զքեղնուազ կը սիրէ, այլ իր Սանդածը քեղմէ աւելի...

ԵՐՈՒՍԱՆԴ. Ո՛վ քաղցր բարբառ... ո՞չ երջանիկ վայրկեան...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Բայց մի մերձենար անող ։ գիտցիր թէ ինքը ծագիկ մըն է որ խաչին ոտքը պէտք է թումի... հաշուութեան զոհ մը երկինից և վրիժապարտ Հայաստանին մէջ ։ Գնա փութա յաղթութեանց գաշտը ։ իմ արաասուքս և թերես արիւնս 'ի գութ շարժեն զերկինս քու վագ... Բայց երբ փառօք դառնաս՝ ոչ այլ ինչ պիտի աեմնես Սանդուխտէդ, եթէ ոչ գերեզման մը խոնարհ խաչի մը ստուերին տակ...»

ԵՐՈՒՍԱՆԴ. Ինչո՞ւ այդպիսի ախուր մաածմունքներով կը խոռվիս:

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Այսչափ դարուց ամբարշտութիւնը զրդուց երկինից ցասումը. այն վրէժինդիր կայծակը որ Հայաստանեաց կը սպառնայ՝ արեանս մէջ մարի... Բայց գու լսէ իմ վերջին խնդիրս:

ԵՐՈՒՍԱՆԴ. Խօսէ, յայտնէ ինձի:

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Երբոր մեռնիմ էս, ո՞լ Երուանդ, և ու հողերը զիս ծածկեն, երբ յաղթական գաշտէն դասնաս, ո՞չ գուտքոյ մէջ մի մանար: Առանձին իմ գերեզմանս եկուր իմ վրաս մտածելու. և վարդերով ու յաղթական դափնիովդ իմ շերիմս զարդարէ, յիշելով որ ես արդէն երկնային ընտրեալ ովիներուն մէջ անձկաւ քեզի կը սպասեմ:

ԵՐՈՒՍԱՆԴ. Եւ դու կը կարծե՞ս որ ես ապրիմ երբոր զըրկուիմ անձկալի տեսութենէդ, երբոր ալ չսեմ' ձայնդ, երբոր աչքերուդ մէջ շիշանին իմ հոգիս մնուցանող բոցերը... Քու սիրադ՝ որ այնչափ անգամ բարախեց ինձի համար՝ ալ պիտի շինդըք զիս: Արդեօք երկնային գաւառներուն մէջ շրթունքներդ ալ պիտի չկրկնեն այն անունը զոր երկրիս վեայ երբեք չեիր մոռնար ալօմքներուդ մէջ...»

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Ձերծ աշխարհիս կապահներէն, երկինից անմահական վայելքներուն մէջ քեզի պիտի մտածեմ, և ան-

Թառամ ծաղիկներով երկնից դաշտերուն վրայ քու անունդ պիտի հիւսեմ:

ԵՐՈՒԱՆԴԻ. Ո՞հ, Բնչակէս պիտի ճանչնամ՝ զքեղ երկնաւոր գաւառներուն մէջ, Եթէ գու թողով այս մահացու գեղածիծաղքող՝ պիտի բարձրանաս՝ ոգի՛ ամբիծ և անարատ՝ լուսոյ գաւառները, աւելի սուրբ պիտի ըլլայ արդեօք հոն քու ժպիտդ. թէ աւելի քաղցր պիտի իջնան ոգւոյս վրայ քու խոքերդ: Ո՞հ, հոն անշուշտ պիտի մոռնաս այս արաւասուաց հովիտը, և ալ պիտի չյիշես քու խոստմունքներդ այն օրուան յորում երջանիկ ըրից զիս քու սէրդ յայտնելով, և թըշուառ՝ զլկելով զիս անկէ:

ՍԱՆԴՈՒԽԾ. Աւելի սուրբ պիտի ըլլայ երկնից մէջ բայց ոչինչ նուազ եռանդուն մեր սէրը:

ԵՐՈՒԱՆԴԻ. (Ձայն Ամբիոն) Կը լսես այս մարտագոռ. աղմուկը .. հայրենիք զիս 'ի պատերազմ' կը հրաւիրեն, կ'երթամ ահա .. բայց ուր ալ ըլլանք՝ արդէն հոգինիս միացած է:

ՍԱՆԴՈՒԽԾ. Ողջամբ գնա (Աշպատակ):

ԵՐՈՒԱՆԴԻ. Սանդուխտ՝ գու որ մահուան վտանգներուն մէջէն աներկիւղ անցար՝ գու կ'արտասուես հիմնայ:

ՍԱՆԴՈՒԽԾ. Ողջամբ գնա, Երուանդ, ալ մի փորձեր իմաստաքինութիւնս:

ԵՐՈՒԱՆԴԻ. Ցուսա, մի այդչափ տրամիր՝ սիրեցեալդ իմ: Եթէ երկնից մէջ գրուած է որ մեռնիմ, մեռնիլ հարկ է ինձ, և ես բնաւ չեմ գանգատիր: Բայց Եթէ ճակատագիրս այս չէ՝ մի վախնար. ամէն վասնգի յաղթելով պիտի դառնամ: և քու ճակտիգ վրայ պիտի հիւսեմ իմ մրտենիներս .. մի լար .. ոչ մի .. ինձի ալ ինայէ: Անշուշտ Աստուած մը կը գթայ մեզի ալ. Եթէ բոլոր աշխարհս երկուքնուս դէմ զինուի՛ և յաղթէ մեղի, մեր անշունչ դիակները գիրկընդիսան պիտի դանէ իր փշրած զինուցը տակ:

ԱՐԱՐՈՒՄԾ Դ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՍԱՆԱՏՈՆԻԿ

(Խորհելվէց ժամկ :) Վերջապէս խաղաղութիւնը աիրեց այս
տրքունեաց մէջ . բայց այս խաղաղութիւնը՝ աւելի ահաւոր
մըրիկներ կը սպառնայ : Ո՞վ զիք , ես հայր եմ . գթութիւն .
գթութիւն . եթէ ձեր բարկութեան սուրն էի փշքեցէք
վիա . իմ աւերակներովս գոցեցէք այն անգունդը որ ոտքիս
տակ կը բացուի . ինչո՞ւ կ'ուզէք իմ Սանգուխաս : Երբ աչ-
քըս կենացս ասպարիզնն վրայ կը դարձնեմ աւերակ միայն
կը տեսնեմ . անոնց վրայ ձեր գթութիւնը ծաղիկ մը միայն
նետեց՝ իմ աղջիկս . ինչո՞ւ չէք ուզէք որ գոնէ գերեզմանիս
ահարկու ստուերին տակ՝ ինքը արտասուալից հրեշտակի մը
նման՝ հսկելով և ալօթելով հաշաեցընէ աստուածները :
Ո՞վ զարհուրելի էակ՝ որուն նայուածքը այս աիեղերքս ստեղ-
ծեց , չբաւեց քեզի յաւիտենական երջանկութիւնդ , և
տարօրինակ հաճոցքի մը համար՝ արտասուք՝ հառտչանք՝
վիշտ՝ յուսահատութիւն տեսնելու՝ ստեղծեցիր թշուառ
մոհկանացուն , որուն չափաւոր միտքը ասաեղաց վրայ քու-
հեաքերդ տեսնելով հոն կը դիմէ զեքեզ՝ կանելու . . . բայց զար-
հուրած քու անսահման մեծութենէդ՝ որ երազի մը պէս ան-
դադար իր առջեն կը հեռանայ՝ վասահարեկ կ'ինայ գե-
րեզմանին մէջ : . . . Բայց ոչ . . . գու անշուշտ գթած ես . արիւն-
լուայ աստուած մը գրկերէս յափշտակել կ'ուզէ զՍահ-
դուխտ : Բայց ես , ոհ ես այո՝ այն աստուծոյն հետ պիտի պա-
տերազմիմ . . . երկուքներնէս մէկը ովիտի յաղթէ . . . և իր կայ-
ծակունքը կիսով չափ սկիտի այրեն իմ ճակատուս մըտենի-
ները . . . և եթէ պիտի յաղթուի Սանատրուկ , Աստուած մը
միայն թող յաղթած ըլլայ իրեն . . .

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՇԱԽԱՐԾ ԵՒ ՍԱՆՍՏՐՈՒԿ

ՇԱԽԱՐԾ. Ինչու է այսօջափ արամութիւնդ, աէր տրքոց : Հայաստան քեղմով իր առջի փառքը վերստացած՝ զգիտէր ինչպէս փոխարինէ, ահուգողի մէջ կան չորս կողմի տղթէրը, թագաւորական գահնդ ահա քեղի նեցուկ է, և քու շենքէրդ բաւական են՝ իրենց լրին և ամսյի աւերակացը մէջ աւ քու անունդ ապագայ գարերուն աւանդէլ :

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Շաւարչ, թերեւս զարմանաս ըստածիս, այս աշխարհիս վրայ չկայ Սանատրկոյ հանգատեան բարձ մը . ինչ է յաղթական փողէրուն զուարթ գոչիւնը . ինչ ընեմ գերի գարձած աշխարհի մը շվթաներուն շառաչիւնը , ինչ քաղցրութիւն ունին փառք, անմահութիւն՝ երբ չկայ անոնց մէջ Սանդիստիս՝ իմ սիրելի աղջկանս անուշ ծիծաղը ... Ո՞չ, ինչ կըսեմ . Սանդուխտ ալ իմս չե...

ՇԱԽԱՐԾ. Երկինք՝ որոնց սիրտ ու սուրդ նուիրած ես, եր կինք՝ որուն պատգամացը հաւատարիմ՝ պաշտօնեայն ես, եր կինքը՝ որ վարձքը կ'ուշացընէ բայց չմոռնար, երկինք կ'ըսեմ վերջապէս պիտի հասուցանեն արժանի փոխարէն մը : Մի յուսահաաիր, առ քեզ կոչէ զՍանդուխտ . հօր մը ձայնը միշտ սրտին կը գալչի՝ թէ տէտ քարացեալ ըլլայ . որչափ աւ ւելի Սանդիստ պէս փափուկ օրիորդի մը՝ որուն շրթունքը ինչուան հիմայ միայն սէր հնչած են : Սպառնա, աղերսէ . մէկ գիէն գերեզմանին պաղ զիրկը՝ մէկալէն հայրական սէրը կշեռքի զիր . վերջապէս ինչ որ սիրադ կ'աղջէ՝ ըրէ ...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Այսու ողոքեմ աղերսէմ. մոռնամ՝ հայր և թագաւոր ըլլալս . թերեւս Սաստած մը 'ի գութ շարժէ Սանդիստոյ՝ սիրաը իր հօրը վրայ ... բայց այս ինչ աղմուկ է ...

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՆՈՅՆՔ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՇԱԽԱՐԾ. Տէր արքայ, ժողովուրդն է որ խուսն բաղմութեամբ արքունեաց սրահները կ'ողողէ :

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Բայուլին դոհերը :
 ՇԱԽՄԵԴ. Ի՞նչ կը խնդրէք Հայոց ժողովուրդ :
 ԺՈՂՈՎՈՒՐԴ. Արդարութիւն ..
 ՍԱՆՍՏՐՈՒԿ. Թշուամս հայր ..
 ԺՈՂՈՎՈՒՐԴ. Վրէժ ..
 ՇԱԽՄԵԴ. Յիշեցէք որ ձեր թագաւորին աղջիկն է ..
 ԺՈՂՈՎՈՒՐԴ. Արիւն ..
 ՍԱՆՍՏՐՈՒԿ. ԱՌ բաւական է .. հեռացէք ..
 ԺՈՂՈՎՈՒՐԴ. Կեցցեն դիք պահապահք .. մահ ամբարշտին ..
 ՍԱՆՍՏՐՈՒԿ. Ազմուկներով պիտի - գողացընէք Սանատ-
 րուկը .. հեռացէք .. և թող ձեր տեղը խօսի Քրմապետը :
 ԺՈՂՈՎՈՒՐԴ. Տէր արքայ, յարդէ կրօնքը՝ եթէ հայրենիքդ
 կը սիրես : (Կը հեռանան) :

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՔՐՄԱՊԵՏ, ՍԱՆՍՏՐՈՒԿ ԵՒ ՇԱԽՄԵԴ

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Յառաջ մատիր, ծերունի :
 ՔՐՄԱՊԵՏ. Այս մահացուքովն տակ, որ զիս կը ծածկէ,
 լսէ թէ ի՞նչ կը հրամայէ քեզի կրօնքը :
 ՍԱՆՍՏՐՈՒԿ. Միշտ մեծարեցի Աստուածները :
 ՔՐՄԱՊԵՏ. Պարագդ կատարեցիր . առանց անոնց ի՞նչ էս :
 ՍԱՆՍՏՐՈՒԿ. Պատկառելի ըրի անոնց անունը . հիմայ ահա-
 բեկ՝ անոնց օգնութիւնը կը խնդրեմ :
 ՔՐՄԱՊԵՏ. Գիտես անշուշտ թէ ի՞նչ բանի համար եկայ
 հոս ...
 ՍԱՆՍՏՐՈՒԿ. Իմ աղջիկս ...
 ՔՐՄԱՊԵՏ. Փու Աստուածներդ ...
 ՍԱՆՍՏՐՈՒԿ. Աւաղ ... դոնէ ջնջէ իմ սրահէս իր պատկերը ...
 ՔՐՄԱՊԵՏ. Արբապիղձ էնա ...
 ՍԱՆՍՏՐՈՒԿ. Այս, յանցաւոր է :
 ՔՐՄԱՊԵՏ. Դու ինքնին կը գատապարտես զայն ...
 ՍԱՆՍՏՐՈՒԿ. Ի՞նչ պէտք որ ընեմ ...
 ՔՐՄԱՊԵՏ. Ինչ որ հայրենիք, ինչ որ Աստուածք կը պա-
 հանջն քեզմէ ...
 ՍԱՆՍՏՐՈՒԿ. Խօսէ ուրեմն .. ի՞նչ ...

ՔՐՄԱՊԵՏ. Սպաննես զինքը...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Թշուառ... Սանատրուկին հետ կը խօսիս...

ՔՐՄԱՊԵՏ. Եւ Աստուած մը իմ բերնես Սանատրուկին կը պատասխանէ. մութ գրերով նախատինքը ճակատուդ լսայ գրուած է. իր արեամբը միայն կրնաս զայն ջնջել...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Աչաւոր մրցիկ մը յուզեցաւ սրտիս մէջ.. արդէն սպառնալից կայծակը իր գլխուն վրայ կ'որոտար... երբոր զինքը ժափել տեսսայ՝ սուրը ձեռքէս ինկաւ՝ և արցունիքներ սահեցան աչքէս...

ՔՐՄԱՊԵՏ. Նախատէ գիւցաղն հայրերդ. ոտնակոխ ըրէ Աստուածներդ, և թող որ յաղթական աղջիկ մը անոնց աւերակներուն վրայ կանգնէ խաչելոյն ատելի նշանը...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Աչաւոր զարհուրելի սկառկեր...

ՔՐՄԱՊԵՏ. Արևը չմտած պէտք է որ Սանդուխտ թողու զաշխարհ...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Ո՛չ.. այսպիսի զոհ չեն կրնար ինդրել Աստուածք հօրմէ մը:

ՔՐՄԱՊԵՏ. Մի ջանար Աստուածոց խորհուրդներուն մէջ թափանցել:

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Իսկ Հայաստան...

ՔՐՄԱՊԵՏ. Ծափ պիտի զարնէ քեզի:

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Աշխարհս...

ՔՐՄԱՊԵՏ. Պիտի լուէ:

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Եւ երբոր երկինք և երկիր կշտանան աղջը-կանս արեամբը, ի՞նչ կը մնայ Սանատրոյ...

ՔՐՄԱՊԵՏ. Գերեզմանն մը.. որուն քով պիտի բազմի Արդարութիւնը մահուան նոճիներով պասկած:

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Անտվրմ ճակատագիր:

ՔՐՄԱՊԵՏ. Աշխարհիս օրինակ տալու համար՝ յաճախ Արամազդ իր կայծակները բարձրաբերձ արքունեաց վրայ կ'արձըկէ: Արդ ես զքեզ կը թողում... բայց ոչ եթէ առանձին.. հետադ է անտվոք Խիղճը և արիւնաշաղախ Վրէժինդը բութիւնը, որ հիմնայ բոլոր տիեզերաց մէջն թուչելով կրկին ձեռքերովը կը մ թընցնէ երկինքը, և կատաղութիւն կը չնչէ ամէն Հայկազն սրտերու մէջ (Մէկի):

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՍՍԱՍՏՐՈՒԿ ՆԻ ՍՍՆԴՈՒԽՑ

ՍՍԱՍՏՐՈՒԿ. Ա՞յս վիճակիս մէջ տեսնար ոլիտի գքեղ հայրդ՝ Սանդուխտ...

ՍՍՆԴՈՒԽՑ. Հայր, աղետք զիս կը չարչարեն, բայց գեռ չեն ընկճած:

ՍՍԱՍՏՐՈՒԿ. Ո՛չ, մի զարթուցաներ մատցս մէջ յանցանցդ յիշատակը, եթէ անոնց չեմ կրնար ներել՝ գոնէ մոռնամ՝ զանոնիք: Տեսար ինչպիսի վտանգներ կան մեր չորս կողմը:

ՍՍՆԴՈՒԽՑ. Թէ որ ես զքեղ վտանգի մէջ կը դնեմ, քու փրկութեանդ համար սկտարաստ եմ կեանիքս զոհելու:

ՍՍԱՍՏՐՈՒԿ. Ո՛չ, այս Սանդուխտս, կը տեսնեմ որ գուիմ արիւնս ես գեռ... չէ... որբ չթողուցին զիս երկնիք... հեմայ թող գան յափշտակելու ինձմէ այս գահը և այս պսակը, լաւ է ինձ քեղմավ երջանիկ հայր ըլլալ՝ քան թէ առանց քեղի միահեծան թագաւոր:

ՍՍՆԴՈՒԽՑ. Միշտ քուկդ եմ ես հայր իմ...

ՍՍԱՍՏՐՈՒԿ. Բայց ի՞նչ են գաղանիքներդ... ինչո՞ւ հօրմէդ կը ծածկուիս: Քանի որ այս նոր աղանգը ճանցար՝ միշտ արխուր՝ միշտ արաասուաց մէջ ես... Ո՞ւր է իմ առջի Սանդուխտս, ուր է այն անմեղ տատրակը որ քայլերուս կը հետեւ և որուն միտքը ուրիշ ասպարէջներ չեր վինասեր՝ բայց իր հօրը և մօրը գիրկը... ահ, ան անձկալի վայրկեանները ուր են: Դեռ կարծես ազքիս դիմացն է որ պատիկ էիր և պլուխտ ծաղիկներով լզարդարուած կ'առաջնորդէի զքեղ Արամազգայ մեհեանը: Մայրդ՝ որուն երեսը նայելով անմեղութեամբ կը ծիծաղէր զքեղ աղէիր՝ զքեղ այնպէս տեսնելով զմայլած ինքերմէ գուրս էր, զու ալ կը հարցընէիր ինձի անոյշ ձայնովդ. «Հայրիկ, ուր պիտի երթանիք»: Երբոր մէհեանը հասանիք զքեղ գիրկս առի, և «Ո՛վ հզօր Արամազդ, կ'ըսէի, որուն վահանը Հայաստանի չորս կողմը տարածուած կը հովանաւորէ զայն, կցսդ Անահիտ, և զու նազելի Աստղիկ որուն

Ժավիտը վարդեր կը թափթթվիէ Հայոց հովիաներուն վրայ , լսեցէք հօր մը աղազանացը , պահեցէք իմ աղջիկս , տեսնեմ զինքը մեծցած հասակով և առաքինութեամբ , և օր մը իմ ծերութեանս միմիթարանիքն ըլլայ » : Խոկ գու զուարթ աչքերդ մէշյմը ինձի մէշյմը մօրդ դարձնելով՝ ինչուկս թռչնիկ մը օր նոր ելուծ ըլլալով իր բոյնէն մէշյմը ծննդեան տեղը կը նայի՝ մէշյմըն ալ հեռուանց տեսնուած ծաղկավիթիթ դաշտերուն՝ կարծես կը խոստանայիր ու խտս կատարել . . . ահ , ան իմ Աանդուխտս հիմայ ուր է :

ՍԱՆԴՈՒԽՏ . Հայր իմ՝ անցելոյն քաղցր յիշատակները , հայրական գլութիւնգ , սիրտս կը ճմէն . բայց քու սիրոյդ հետ՝ երկնաւոր ճշմարտութիւն մը զօրացած՝ բռնացած է իմ սրտիս վրայ . չափազանց լուսաւոր ծագած է մտացս մէջ հաւատոց լոյսը :

ՍԱՆԴՈՒԽՏ . Ո՞ր անօրէնը զքեզ խաբելով կը յափշտակէ ինձմէ և որբ կը թողու զիս աշխարհիս երեսը . . . արդեօք կարենամ ոլիտի գտնել այնչափ դասն մահ մը՝ որչափ դառն է այն հարուածը զոր սրտիս կ'իջեցնէ : Պուստր իմ , տես երսակներուդ մէջ ի՞նչ արիւն կը վաշէ . . . անթիւ թագաւորաց արիւնն է , ամէնքն ալ Աստմազդայ հպատակ : . . . Աչքդ չօրս կողմդ նետէ , Աստուածոց կայծակները դէռ կը ծխէն փախստական թշնամեաց բանակներուն վրայ . . . ամէն տեղի րենց հետքերը կան . . . բայց թէ որ բան մը սիրտդ չզգար՝ գէթ հօրդ իննայէ , իմ աղջիկս . բաւական վէրքեր ունի իր սիրտը , մի ուղեր քու ձեռքովդ ցաւ մըն ալ աւելցընել . տհա խուժանն ալ զայրացած՝ զքեզ կը ինդրէ սպաննելու համար . . . ահ , զիսես ի՞նչ է հայր մը , աղջիկ . հայրը ի՞նչ է :

ՍԱՆԴՈՒԽՏ . Ինչու կը փութաս Աստուածոց վրէժը գուլուծել , եթէ իրենք արդարե Աստուած են՝ թող տւերակներուն մէջէն բարձրացընեն իրենց նախստակոծ ճակատը , և ևս խոնարհիմ անոնց զիմաց :

ՍԱՆԴՈՒԽՏ . Ինչու այսչափ յամառ ես . ի՞նչ կը տեսնես դուստր իմ այս նոր կրօնիքս մէջ . ինչուան հիմայ նոյն փառօք չէ՞ն ծագեր արեւ և աստղերը , նոյն զօրութիւնը և իմաստութիւնը չկամ որ զերկինք և զերկիր կը կառավարեր . ի՞նչ Աստուած է այս սլաշտածդ :

ՍԱՆԴՈՒԽՏ . Կը սլաշտակմ այն Աստուածը որ զերկինս և

զերկիր ստեղծեց, և կը սիրեմ այն Աստուածը որ մարդկուն թեան համար զոհ եղաւ:

ՍՍՆԱՏՐՈՒԿ. Ահա քու հայրդ, քու հայրդ իսկ, իմ սիրելի Սանդուխսս, հազար վէրքերով սրախն վրայ, յաղթութիւնները փառքը առաթուր կոխած, արտասուաց հեղեղներ թափելով, ոտքդ կ'իմնայ, քեզմէ կեանք կը ինգրէ, կը զանապս իրեն.. առ ուրեմն այս գաշոյնը որով հայրենեաց թնդամիները ջնջեցի, առ և ծոցս միսէ. թերեւս գերեզմանին խորը ամբարիշտ ձայնդ ալ զգայ հօրդ յաւիտենական խաղաղութիւնը խռովելու. իսկ եթէ քիչ կ'երեսայ քեզի ունեցած փառքդ՝ զինուիմ արշաւեմ.. իմ սիրելի օրիորդս յաղթական դրօշներուն հովանեացը տակ քնանայ, և հազար նուաճեալ ազգերու երգերը զինքը որրեն: Յիշէ իմ նազելիս՝ յիշէ որ ես այն եմ որ քեզի կեանք եմ տուեր. դողդողալով հսկած եմ քու ամէն մէկ քայլիդ վրայ. առջի ծիծաղդ իմ երեսս եկած է, ևս սրբած եմ քու առջի արցունիքդ. և երբոր աշխարհիս մրրկայոյզ ալիքները՝ զէնքերուն շաշիւնը՝ ապագային տարակոյները՝ զիս վշտաց զարհուրելի անդունդը կը միշէին, զքեզիմ դիրկս առած կը սեղմէի և անմեղ ձերմակ ձակախդ վրայ նայելով վարդադյն շրթունքներդ համբուրելով իմ անձկութիւններս կը մառնայի, անսապատացած հոգւոյս վրայ յուսոյ ձառագայթ մը կը ծագէր: Ազգիկս, մրբ կը թողուս զիս, գլութեան ձայն մը չըխօսիր սրտիդ մէջ. . ինչ յանցանիք ըրի քեզի... իսուսէ... ինչ կը վճռես հօրդ՝ կեանք թէ մահ...

ՍՍՆԴՈՒԽԾ. Յաւիտենական կեանք...

ՍՍՆԱՏՐՈՒԿ. Ուրեմն կը ժխամէս: (Զայրադէալ) Անիծեալը այն խաբեքայ յոյսերդ, գու գու ինքն որ ալ աղջիկս չես՝ անիծեալ ըլլաս. մթին և յուսահատ ըլլան քու օրերդ յաւիտեան. այն տանջանքները որ հօրդ տուիր՝ այն տանջանքները վրայէդ չափակին: Բայց անմահ վայելքներու մէջ ալ ըլլաս, մինչդեռ սիրոյ և մանկութեան զուարթ բաժակը կը քամես՝ հօրդ ահարկու ստուերը գլխուդ վրայ կենայ և թոյն կաթեցընէ բաժակին մէջ... (Մաքաբին յերինս հայելով) Պուր ալ կշատացիր՝ կշատացիր արեան ծարաւի աստուած, յուսամքիչ ատենէն ջնջել հետքերդ աշխարհիս երեսէն արեան հեղեղներով: Ելէք զէնքի վաղեցէք՝ հզօր Աստուածը Ալեւմպեայ. երկնից լայնածաւալ գաշտերը արեան ասպա-

րէզ դարձուցած՝ կռուի ելքը այս նոր աստուծոյս դէմ։ Դողացընէ տիեզերքս ձեր զարհուրելի խառնուրդը... ահագին զէնքերուդ շողիւնը՝ հազարաւոր երկնքի արեները մթնցընէ... և ահաբեկ տիեզերք արձագանդ տան ձեզի... այն կործանի այդ աստուածը, և թող իր աւերակացը տակ ձմէէ տիեզերքն ալզիս ալ որ զուարթ ոգւով այնպիսի աւերակաց տակ կը մեռնիմ։

ՍԱՆԴՈՒԽԾ. (ՄԵԿԱԿԻ) Ո՛Հ Աստուած իմ... տկար կոյս մը ձեռքէդ մի ձգեր... զարհուրելի բաժակ մը կայ դիմացս... ներէ իմ խելացնոր հօրս։

ՍԱՆՍՏՐՈՒԽԿ. Ոհ, իմ աղջիկս էր որ հառաչեց։ Մեղայ գուսար իմ՝ գեռ քու հայրդ եմ... հնազանդէ Աստուածոց՝ և այն դառն անէծքները որ գլխուդ վրայ կարդացի՝ իմ գըլ խում դան բոլորն ալ նազելիս... Էս քու տեղդ մեռնիմ... Ահա այն ճակատը՝ այն սիրտը զոր թշնամեաց բանակներ չեն կրցած գողացընել խոնարհեցընել այն ճակատը դիմացդ կը խոնարհի։ Անխոսով աչքով Սանատարուկ տեսաւ իր աթոռը սասանեալ, հազար ազգեր իրեն դէմ զինուած։ Սանատարուկ անոնք տեսաւ և անխոսով էր, լւանադէզ ալիքները իր սրտին դէմ խորաաիցան, և դու, իմ օրիորդս, դու կուտաս ինձի այն հարուածը զոր թշնամիք չեն կրցած տալ։ Քու քաղցրիկ մօրդ յիշաաակին սիրուն ըլլայ, քու հօրդ մազերուն որ քեզի ու հայրենեաց համար ճերմրկած են, քու մանկութեանդ սիրուն, այն Աստուծոյն սիրուն ըլլայ գէթ զոր սիրոյ Աստուած կը կոչես, այսպէս անդութ մ'ըլլար.. մի ու զեր պանդուխտ՝ յուսահատ ձգել զիս աշխարհիս երեսը։ Ահա աչքէդ արցունք կը թափի... ոհ քայլի պիտի մէջէն արդեօք յուսոյ ծիածանը՝ թէ ատոր մէջ խղդուխն պիտի որրախիդ քափուկ զգացմունքները... խօսէ... դարձուր ինծմէ այն գթած արտասուալից աչքերը որ բաւական են քու հայրդ յիմարհցընել... սիրտս քեզի համար կտոր կտոր կ'ըլլայ... խօսէ... բայց մտածէ որ այդ խօսքէդ կախուած է հօրդ կեանքը... քու կեանքդ...

ՍԱՆԴՈՒԽԾ. Թէ որ աշխարհային պատճառ մ'ըլլար զիս դրդողը՝ քու խօսքերդ բաւական էին զիս ետ կեցընելու... բայց երկինք զիս կը հրաւիրեն, աներկիւղ կը թողում զաշխարհ, ցաւով մը միայն հայր իմ՝ որ դեռ ճշմարտութեան ևյսը ըսմբունեցիր...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. ԱՌ բաւական է ... ով Երիմնը մեղի վկայ է զիր + գուստը ընտրէ, (Առաջնա թագւոհին է ունենալ) ...

ՍԱՆԴՈՒԽԾ. Թէ որ այս սուրբն է որ իմ եղբարցս ծոցը մը տաւ, թէ որ այս սուրբն է որ վերջ մը տալով թշուաւութեանցս՝ Աստուծոյս հետ պիտի միացընէ զիս՝ սուրբ կ'ընտրեմ՝ այս սուրբը... Իջեցներ հայր՝ այդ մահաբեր հարուածը, վերջին վայրեկանիս ալ ցուցընեմ թէ Անատրելոյ արժանի գուստը եմ... Զարկ՝ բայց մի մոռնար որ քու աղջիկդ վարդակոյն տրեանը մէջ իր ծիծաղը խառնեց, զարկ՝ և ինչ որ արցունքս չէ կրցած սորվեցընէլ արիւնս սորվեցընէ, և այն նուիրական լսին պատկառանքը՝ այն խաւարեալ յոյսերս որ գերեզմանիս վայ պիտի թռչըտին, անոնք հայր՝ անոնք թերեւս սիրադ մեղմոցընեն: Զարկ և ծաղէ զիս այն կործանեալ տաճարաց շուքին տակ, իմ քրիստոնեայ եղբարցս քոլ...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Հնադանդէ ինձի. իբրև թագաւոր, իբրև հայր կը հրամայեմ զեղի...

ՍԱՆԴՈՒԽԾ. Անհուն սիրով կը սիրեմ զքեզ, բայց իմ Աստուածո քեզմէ ալ աւելի կը սիրեմ: Առ ոչինչ կը գրեմ ամէն մարդկային պատկառանք, ազատ կը համարիմ անձս ամէն կապերէ, ալ զքեզ հայր չեմ ճանչնար՝ եթէ քրիստոնեայ չես...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. ԱՌ զայրոյթ, ով յանդկնութիւն... պաշտէ Աստուածները՝ կտմ մեռիր...

ՍԱՆԴՈՒԽԾ. Քրիստոնեայ եմ:

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Ինչու կ'ուշանան Երկնից կայծակները այս ամպարիշտը կարկեցընելու... պաշտէ Աստուածները...

ՍԱՆԴՈՒԽԾ. Քրիստոնեայ եմ:

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Փութա ուրեմն արիւնաշաղախ սեղանը. զքեզ զոհ կ'ընեմ Աստուածոցս. ահա քու մահուանդ վը ձիռը...

ՍԱՆԴՈՒԽԾ. Զեմ գողար ...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Այս, պիտի գողաս՝ բայց շատուշ, երբ շողալ տեսնես գլխուդ վայ քու արեանդ ծարաւի սուրերը...

ՍԱՆԴՈՒԽԾ. Աստուած մը իմ հետ է ...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Տեսնենք եթէ այդ Աստուածը պիտի կարենայ փրկել զքեզ իմ ձեռքէս: Աչ. պիտի չկործանիք, ով

գեք, ցորչափ, կենդանի է Սանատրուկ, ցորչափ սուրբ իր ձեռքին մէջ վիշտած չէ : (Մէկնէ :)

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ՍԱՆԴՈՒԽԸՑ ԵՒ ԽՈՌ (Դահկէճ)

(Սանդուխը անլասպառ ինիսէ և հեծէ)

ԴԱՀԻՃ. Կոյս, մէր տէրը Սանատրուկ թագաւոր կը հրամայէ որ մէկդի թողուս այս շքեղ զարդերը, որ Հայոց թագուհւոյն կը վայլէն, և ոչ թէ քրիստոնեայ մահապարտի մը : ՍԱՆԴՈՒԽԸՑ. Իմ հօրս և թագաւորիս հրամանները կատարուին :

ՏԵՍԱՐԱՆ Է.

ՆՈՅՆՔ ԵՒ ՇԱԽԱՐԾ

ՇԱԽԱՐԾ. Ներեցէք, դժևոյ, այսպէս յանկարծ ներս մըտնելով ձեր խորհուրդները սկզբորելուս, աղետալի գոյժ մը ունիմ զոր չէի կրնար ուշացընել...

ՍԱՆԴՈՒԽԸՑ. Եւ ի՞նչ է...

ՇԱԽԱՐԾ. Ձեր անձնանուեր բարեկամը Երուանդ...

ՍԱՆԴՈՒԽԸՑ. Ո՛հ տէր, ի՞նչ կայ Երուանդիս վրայ, շուտըսէ...

ՇԱԽԱՐԾ. Երուանդ զարհուրելի արիւնահեղ պատերազմի մը մէջ քաջութեամբ պատերազմելով...

ՍԱՆԴՈՒԽԸՑ. Ո՛հ, պատմէ ի՞նչ եղաւ... խօսէ...

ՇԱԽԱՐԾ. Ալանաց հզօր բանակը երբոր հազարաւոր փողերով պատերազմի հրաւերը տուաւ և հրեղէն ծովերու պէս Երկաթազէն դունդերը կը շարժէին, Հայոց անվեհեր բանակըն ալ սկսաւ յառաջ երթաւ: Արդէն օդին մէջ յաղթութեան հրաւեր տալով գրօշները կը ծփան, արդէն բանակը բանակի մօտ է, և մահը հազարաւոր կարիքներ կը հնձէ, երբոր Ալանաց ձախ թեր ետ քաշուելով քաջալերուեցաւ Հայոց աջ թեր ետեւէն ինկած ահազին ջարդ մը տալ: Բայց զարհուրելի տեսարան, անոնք դարան լարեր և Հայերը խաբելով հօն որսացեր են: Հօն ահոելի արիւնահեղու-

թիւն մը Հայոց և Ալանաց մէջ բողոք պատերազմի դաշտին վրայ բանակները իրար անցեր են՝ ինչպէս փոթորկայց ծովերնեղուցի մը մէջ սուրերը կը շողան խիտ առ խիտ գունդերուն մէջէն, ինչպէս մըրկաբեր ամսոց մէջէն փայլակը արեան սև հեղեղներ կը թաւալին, գլորուելով ունայն սաղաւարաններ և զարհներ որ իրենց քաջ տերանց լանջը ՚ի դուր կը պահպանէին հայ նիղակաց դէմ: Ամենուն աչքէն կրակ կը թափթըփի՝ ամենուն ձեռքէն մահ: յաղթութիւնը տարակուսեալ թևերով երկու բանակներուն մէջ կը թռչըտի: Այս խառնուրդիս մէջ ահա Երուանդ իր հեծելազօր գնդաւը կը յարձակի: Յաղթութիւնը դուարթերես՝ իր հողմածուփ դրօշներուն վրայ կը նստէր: Զիաւորաց և հետեւակաց գունդերուն մէջէն արիւնոտ ճամբայ մը կը բանայ իրեն. հազարաւոր ոլաքներ իր չորս կողմը կը սուլեն կը սահին, բայց կարծես չեն համարձակիր իր սիրաը մխուելու, կամ թէ անծահօթ ձեռք մը զանոնք կը հեռացընէ. իր երիւարը խըսընջելով կը կոխիկրատէ բիւրաւոր գիւցազանց մարմինը, որ քիչ մը առաջ գերութիւն և մահ կը սովանային: Թշնամաց մէջ խուլութիւնը կը տիրէ, լայնածաւալ դաշտերը նեղ կ'երեւան փախչողներուն, Հայերը կը քաջալերուին... այլ հոն թշնամեաց գիականցը վրայ՝ պատառուտեալ և արիւնոտ դրօշներուն մէջ՝ սուրը ձեռքը փշրած՝ իր վահանին վրայ Հայոց գիւցազնը կ'ինայ...

ՍԱՆԴՈՒԽՈՑ. Ո՛Հ...

ԵԱԿԱՐՆ. Դառն յաղթութիւն, զոր Հայերը գիւցազնի մը գնով գնեցին... Արդ զիս որ իր քաջութեանցը վկայ եղայ՝ կը խաւրէ առ քեզ իր յետին ողջոյնը մատուցանելու, և կ'աղաչէ որ չմոռնաս զինքը... Այլ, ո՞լ դիք, կը ցնորի կցուը. ...բարեկամ օդնէ իրեն:

ՍԱՆԴՈՒԽՈՑ. (Մէջա զնորած) Ո՞ւր եմ... ո՞ւր եմ... թողէք զիս... ո՞ւն է այս արիւնաշաղախ դաշտը... անուն մը կը մրմնջեն այդ շըթունքը... այդ նուաղեալ աչքերը մէկը կը փնտուեն... Երուանդն է ինքը.. Երուանդն է... զէնքեր բերէք ինձի... զինուիմ: Երթամ այն դաշտը.. մինակ է Երուանդ...

ԵԱԿԱՐՆ. Միիթարուէ կոյս. անօդուտ են արտասուք որ գերեզմանի մը անզգայ քարին վրայ կը կաթին...

ՍԱՆԴՈՒԽԾ. (Կոյնակեն) միող փութա Հայաստան իր աղաւարաբին շիրիմն ողջունելու. Ես ապաշնորհ, ես քու մահուանդ պատճառ՝ հեռու պիտի կենամ.. Ո՞չ, թէ որ Ես հետըդ դայի՛ և քեզի ուղղուած հարուած մը զիս քու ուաքդնեաէր: .. Բայց զքեզ մունա՞լ, զքե՞զ... ոհի, երբ արտասուք ջնջեն սրուէս ամենէն. Քաղցր յիշատակները, քու անունդանջինջ պիտի մնայ... .

ԵԱԽԱՐԾ. Վէրքերդ մի նորոգեր բամեիշ. վաղ կամանագան կ'անցնին վեշտք...

ՍԱՆԴՈՒԽԾ. Մայր... ոհի, կանչեցէք մայրս... պատմեցէք իրեն իմ անձկութիւններս... իր համբուրիցը անձկակարօս շրթունքս կը տուորին... Ահա գարնանաղայր հեղեղի պէս վրաս կը յարձակի մոլեգին ամբոխը... ուր փախչիմ... ոհի մայր, քու գերեզմանդ կ'ապաւիմիմ...

ԵԱԽԱՐԾ. Գթա երկնային կոյս, գթա երիտասարդութեանդ... ի դութ կը շարժին վրադ անշուշտ երկինք...

ՍԱՆԴՈՒԽԾ. Բոց մը կը բորբոքէ զիս... ծարաւը շրթունքս կը հիւծէ... Շաւարշանայ դաշար վաղեցէք... հոն խոր անձաւի մը մեջն զով և յատակ ալիքներ կը բոլսին, բերէք ինձ: Հոն իմ կոյս ընկերքս՝ քնարներու դիւթիչ ձայնովը կը պարեն... ըսէք անոնց որ ծաղկեայ պսակներ հիւսեն ինձ... սիրոյ զոհ մըն եմ... ծաղկիներ սփռեցէք զլառու վրայ... ծաղկիներ սփռեցէք գերեզմանիս վրայ...

ԴԱՀԻՃ. Ո՞չ թշրւառ կոյս...

ԵԱԽԱՐԾ. Երջանկութիւնը կը սպասէ քեզի, մի վախնար նաղելի Սանդուխտ...

ՍԱՆԴՈՒԽԾ. Տեսէք, տեսէք սա խաւարամած բանտերը որ ազքիս դիմաց կը բացուին... տեսէք ի՞նչ տիսուր լոյս կ'արձը-կէ անոնց վրայ դահճին ջահը... լսեցէք շրթաններուն շառաչիւնը... տեսէք մահը որ սովալուկ դայլի մը պէս վրաս կը յարձակի.... Բարեաւ երթայք մանկական յոյսք... բարեաւ երթ յուսածիծաղ հասակ... Բայց աւաղ, ես կը ցնորիմ... ոչ ոք կ'անսայ ինձ... մթին ամպոց մէջ մոլորած տատրակի նման՝ ցաւոց մէջ կը կորսուի հոգիս: Ինչո՞ւ կ'ուշանաք, տարէք զիս այդ նսեմբանար... ալ ինքզինքս պաշտամանէլ չէմ կրնար...

ԱՐԱՐՈՒԱԾ

ԲԱՆՏ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՍԱՆԴՈՒԽՑ

(Ըղթանելու մէջ պատկած, բանդին խորը լուսաւոց աճախ մը մէջն
մօքն սպառելով կ'եւնայ:

(Եբան թէ երաշ գետնելով:<) Ո՛վ անձկալի ծոց... ով իմ ման-
կութեանս գեղեցիկ օրորոցը... զքեղ իմ ծոցս կը գրկեմ...
և երջանիկ եմ... սակայն դու լուս ես, դու որ չէիր կրնար
աղջեկդ տեսնել առանց սիրոյ խօսք մ' ըսելու... բայց աշքեդ
արցունք մը կը կաթի... մայր իմ՝ փարատէ տրտմութիւնդ.
ահա իրարու գիրկն ենք... Եկուր վերջն անդամ մ'ալ եր-
կրիս վրայ միատեղ լալու հաճոյքը վայելենք:... (Աթափի:)
Ո՛չ... երած եր... այս ի՞նչ մութ... ի՞նչ ահաւոր տեղ է...
սիրտս կը դողայ:... Քուն անուշակ՝ ինջիր արտեանանցս
վրայ... խարէ իմ ցաւերս հեշտ երազներով... Թշուառի մը
համար մոռացութենէն քաղցր ի՞նչ կայ:... (Ըղթանելու կը առ-
ժին:) Ի՞նչ տխուր ձայն կը կրկնեն այս խոր կամարները...
արդեօք մ'թութեան մէջ թափառող ստուերներն են որ զիս
կ'ողբան... Թողուցէք զիս, թողուցէք զիս, ոչ գթացէք ինձի
... ես անմեղ եմ... Եկուր ուրեմն, ով մահ, եկուր ալտան-
ջանքներս մ'երկընցըներ... այն ծաղկիները զոր սէրը պիտի
քաղէր՝ դու զանոնք ժողովէ, և անոնցմով քու տխուր սա-
փորդ զարդարէ:... Անձկալի լոյս արեւու, զոր աշքերս ըն-
դունայն տեղ կը մինառեն՝ բարեաւ մնան.. ես կը մեռնիմահա
... և ոչ ոք կը հոգայ զիս... (Կ'իյնայ նուառնալ:

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՆՈՅՆ ԵՒ ԵՐՈՒԱԾՆԴ (ՎԵՐԺԵՐԸ ՀԱՊԱՃ :

ԵՐՈՒԱԾՆԴ. (ՀԱՊԱՃԱԾԲ :) Մարդախանձ գաշտին վրայէն՝ գեռ փառաց արիւնազանդ մրաենին ճակատու՝ ո՞ր զօրութիւնը զիս մահուան ցրտասարսուու գրկերէն յավշատակելով՝ հոս կ'առաջնորդէ : . . . Սէր՝ կոյր առաջնորդ իսր քայլերուս՝ քու խաբեբայ երազներուդ մէջն եմ՝ գարձեալ՝ թէ ճշմարտիւ Սանդուխան է տեսածս : Կղթաները իրեն բարձ առած՝ այս ահաւոր բանախս մէջ անխուուլ կը նեցէ՝ մարդկային վլտերը մսիթարելու խաւրուած այս հրեշտակը, ինչպէս աստղի մը լոյսը գերեզմանին վրայ : Ժապիաը բոլորովին թոռմած չէ իր շրթանց վրայ, տժգոյն է իր ճակատը՝ թեթև ամպի տակ ծածկուած լուսնի նման : Ընդհատ է իր շունչը՝ ինչպէս կէս դիշերուան հովը՝ որ կը չնչէ և կը դադրի : (Սանդիսկին պմայլածբ նայելով :) Ո՛հ, հրեշտակ մ'ըլլայի թեթև թեկերուլ այն հոգուոյն մէջ իջնալով՝ վէրքերը բժշկելու : Ովդիաէ՝ սիրոյ երազոց մէջ որորուելով հիմայ՝ կը յիշէ թերեւս այն երջանիկ վայրկեանները՝ որ առանձին դիմացէ դիմաց նստած՝ մոռնալով բոլոր աշխարհս՝ իրարու նայուածքներուն . . . մէջ կ'ապրէնիք : Երթունքնիս չէին համարձակեր մեր հոգուոյն դաղանիքները յայտնել, բայց վարդափթիթ ժպիտ մը՝ հեղձամղձուկ հառաջնակը մը միայն՝ մեր կաթողին իոդձերը կը մատնէին, ինչպէս երկու երկնաւոր էակներ որ գէմադէմ կեցած լուռ՝ մահկանացուաց ականջը չհասկըցող ներդաշնակութեամբ կը խօսին . . .

ՍՍՆԴՈՒԽՈՑ. (Քնոյն մէջ :) Գլթութիւն . . . ո՞չ Տէր . . . զըթութիւն . . .

ԵՐՈՒԱԾՆԴ. (ԶՀԱՅԼԱԾԲ :) Անմահից պսակներէն վրցուած ծաղիկ, ով զքեզ դատապարտեց այս ախուր հովախս մէջ թոռմելու . . .

ՍՍՆԴՈՒԽՈՑ. (ՍԼԱԳԻԵԼՈ :) Հրեշտակ գլթութեան, իջա՞ր ուրեմն թշուառի մը արցունքները սրբելու . . .

ԵՐՈՒԱԾՆԴ. Մի ցնորիր՝ Սանդուխտ . . . տես ով է . . .

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Երուա՞նդ.. ո՞չ քու տեսքդ գերեզմանիս ողը իսուր ճամբուն վրայ միսիթարութեան նշոյլ մը կ'արձրկէ... երուսնդ. Գերեզմանիդ...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Կը տեսնես այս շղթաները...

ԵՐՈՒՍՆԴ. Թոյլ տուր ինձ համբուրել զանոնիք...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Կը տեսնես այս խաւարտմած բանոը...

ԵՐՈՒՍՆԴ. Գու հօն ես Սանդուխտ, ինձի համար արքայութիւն է...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Ահա ինչ որ մնաց ինծի...

ԵՐՈՒՍՆԴ. Յորջափ ապրի Երուանդ՝ մի վախնար. եթէ սուրը խորտակի ձեռքին մէջ՝ իր վիրաւոր մարմինը քեզի վահան կ'ըլլայ...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Երուանդ՝ այս գերադոյն ժամուս մէջ յորում երկիրս ինծի նահատակութեան ասպարէզ մը դարձած է՝ և երկինք հանդիսագիր են, ինչո՞ւ խաղաղութիւնս սպառել կ'ուղես. իբրև քրիստոնեայ նկատէ զիս հիմայ. ալ մոռցիր ակար կոյսը...

ԵՐՈՒՍՆԴ. (Բառանին:) Զքեզ մոռնա՞լ... ո՞չ ոչ. մեռնիլ...

Կը տեսնես այս վէրքերը, (Զքակը բանալ):

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Երկինք...

ԵՐՈՒՍՆԴ. Մի զարհուրիր. քեզի համար առի զանոնիք...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Եւ եկալ...

ԵՐՈՒՍՆԴ. Զքեզ փրկելու...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Եմէ անհնար է...

ԵՐՈՒՍՆԴ. Մեռնելու...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Եւ ինչպէս պիտի ազատէս զիս...

ԵՐՈՒՍՆԴ. Հօրդ միտքը ամոքելով...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Ընդունայն ջանք...

ԵՐՈՒՍՆԴ. Մէկ հրամանիս կը սպասէն բոլոր Հայոց գունդ գերը, արեան հեղեղներով մահուանդ դատակնիքը պիտի ջնջեմ. (Յէլլալն.)

ՍԱՆԴՈՒԽԻՑ. (Եպեկնին:) Ա՛չ քու սիրուդ ըլլայ Երուանդ, քու ամենէն սիրելոյդ գլխուն՝ վերջին ձայնս մտիկ ըրէ. խաղաղութեան Աստուած մըն է այն որուն համար կը մեռնիմ, և ուրիշ կերպով չունամէր իր թշնամեաց սրոյն կատաղութիւնը՝ բայց հեղութեամբ պարանոցը անոր ընծայելով: Սակայն թէ որ աղաջանիքս ընդունայն է՝ թէ որ կ'ատես զիս՝ այն ա-

նօրէն սուրը որ հօրս դէմպիտի բարձրացընես՝ նախ իմ ծոցս
միշտ... իմ արեանս մէջ հօրս կատաղութիւնն ալ քու առե-
լութիւնդ ալ շիջանին...

ԵՐՈՒՍԱԼԻՄ. Երբոր անհրաժեշտ է զոհը՝ երբոր արիւն կը
խնդրէ այդ Աստուածը, թող ես երթամուրեմն այն սեղա-
նին վրայ քու տեղդ զոհուելու...

ՍԱՆԴՈՒԽԾ. Ո՛չ, ապրէ, ես տկար կոյս՝ ուրիշ բան չեմ
կրնար տանիլ խաչին ոտքը, բայց արցունք մը և արեանս կա-
թիւները. դու փառաց ասպարեզին մէջ քաղէ քեղի պատ-
րաստուած մրցանակները՝ և եկուր այն խաչին ոտքը նետե-
լու. ապրէ, և եթէ յիշես զիս, շիրմիս վրայ եկուր ինծի մը-
տածելու...

ԵՐՈՒՍԱԼԻՄ. Ուրեմն զիս կը թողնուս...

ՍԱՆԴՈՒԽԾ. Յաւիտեան երկնից մէջ միանալու համար.
Հոն կը կոչէ զիս Աստուած...

ԵՐՈՒՍԱԼԻՄ. Զքեզ տեսնելովկ'ուզեմհաւտալ թէ Աստուած
մը կայ. բայց հաւտալով այն Աստուածոյն զոր ձայնդ ինծի
կը սորվեցընէ, ո՞չ մի խաբուիր, քեղի է որ կը հաւտամ. և ե-
թէ խորտակէ 'ի քեղիր ամենէն զգալի պատկերը՝ թէ քու
ժպիտդ թոռմելով ամայանայ ինձ աշխարհ, է՛հ, պիտի ըսեմ
ան ատեն թէ աս աշխարհս դիստուածոյ ծնունդ. է՛ և թէ թը-
շուառութիւնը՝ իր երկաթեայ դաւազանովը կը վարէ զտիե.
զերս... Ան ատեն պիտի մանեմ մահոււան ստուերներուն
մէջ հարցընելու թէ ո՞վ է ստեղծեր զմարդ և ինչո՞ւ այսչափ
թշուառ. թէ ինչո՞ւ ինքը որ կրնար երջանկութիւն բաշխել
մահ և աղետք սիրուէր է մարդուս ճամբուն վրայ... Բայց ե-
թէ սիրոյ էակ մը կայ հոն, ո՞չ, ան ատեն վրէժինդրութիւն
պիտի կարդամշախարհիս վրայ... անէծք և վրէժ քու վրադ
ալ...

ՍԱՆԴՈՒԽԾ. Անիծէ զիս... բայց ճանչցիր զինքը...

ԵՐՈՒՍԱԼԻՄ. (ԱԷՖԵԼՎ) Ո՛չ... ի՞նչ ըսի... թշուառ... իմ վը-
րաս լինան անէծք, իմ վրաս փշրին քեղի սպառնացող կայ-
ծակունք... թող ինձ միայն որ գէթիբրև եղբայր քու ետեղ-
գամ... Մէկ սեղանի վրայ՝ երկու ողջակէզ զոհութիւնք... Ան
ատեն՝ թէ և յաւիտենականութիւնը մութ և անեզը անա-
պատ մ'ըլլայ, թէ և անդութ աստուածք հոն աիրեն՝ կը
զթան անշուշտ մէզի՝ քու անմեղ ճակտիդ վրայ արեան բիծը
նշմարելով... Թող հիմոյ աղէ քու շղթաներդ...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Աերոյ համար թեթև ևն շլժայք...
 ԵՐՈՒՍՆԴ. Քաղցր է քեզի վատահամբաւ մահ մը...
 ՍԱՆԴՈՒԽԻՑ. Վատահամբաւ չէ Աստուծոյ համար մեռնիլ:
 ԵՐՈՒՍՆԴ. Եւ մինչեւ ցերք պիտի յամախիս...
 ՍԱՆԴՈՒԽԻՑ. Մինչեւ որ ճշմարտութիւնն ըմբռնես:
 ԵՐՈՒՍՆԴ. Խաբեաղատիք ցնորք:
 ՍԱՆԴՈՒԽԻՑ. Երկնայիլն ճշմարտութիւնք...
 ԵՐՈՒՍՆԴ. Ի սէր այն սուրբ հանդուցին որ կը կապէ զմեղ՝
 մի թողուր զիս...
 ՍԱՆԴՈՒԽԻՑ. Ի սէր երկնից հետո եկուր...
 ԵՐՈՒՍՆԴ. Կ'ուղե՞ս ուրեմն որ սուրս իմ կենացս վերջ մը
 տայ...
 ՍԱՆԴՈՒԽԻՑ. Մէկտեղ մեռնիք և մէկտեղ առլրինք յաւե-
 տեան...
 ԵՐՈՒՍՆԴ. Ո՛հ դու երբէք չսիրեցիր զիս անողորմ... և ես
 ինքզինքս մահուան ճիրաններէն յափշտակելով եկայ մինչեւ
 հոս... (Զօրականաց.) Առէք՝ մահուան գաշտը տարեք զիս...
 հոն մեռնիմ... առանձին...
 ՍԱՆԴՈՒԽԻՑ. Ո՛հ... որչափ կը ծանրացընես ինծի այս յեւ-
 տին հարուածը...
 ԵՐՈՒՍՆԴ. Ո՛վ քաջնիղակակիցք իմ... տարեք զիս... ահա
 կը նուազիմ...
 ՍԱՆԴՈՒԽԻՑ. Կեցիր... ըսէ ինծի, ի՞նչ կը բաղձառ...
 ԵՐՈՒՍՆԴ. Ահաւոր անդունդ մը զմեղ իրարմէ կը բաժնէ...
 յաւիտենականութիւնը... (Զօրականի դանին ԱԾրուանիք):
 ՍԱՆԴՈՒԽԻՑ. (Աբյանացեալ հայի ընդ երինես:) Ո՛հ երկինք,
 դթութիւն... աղ բաւական է... (Մէկինի:)

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ԹԱԴԵՈՍ ԵՒ ԽՈՒՄԲ ՔԲԻՍՏՈՆԵՒԽ ՈՐ Ի ՄԱՀ ԵՐԹԱՆ

ԹԱԴԵՈՍ. Առաքինինահամատակէ՝ անվեհեր յաւաջ մասիք
 ...տեսէք այն աստեղահիւս պսակները որ երկրիս թան-
 ձրամած ստուերներուն վրայ կը շղան.. թող իսնայ աչքեր-
 նէդ մահացու քողը՝ և տեսէք թէ որպիսի անձկաւ հրեշ-

տակք՝ ընկելք ձեր՝ գրկաբաց կը սպասեն ձեզ յերկնօւստ :
Զուարթ երդերով ողջունեցէք զանոնիք ...

Ո՞՞ ՚ի աւարուն՝ յառաջ մափուցեալ ասէ .

Երբ վշտի քնար՝ ՚ի ձեռս մատաղ քերթողի՝
Հեշտ ևս հնչէ իր յետին ձայնն օգոց մէջ .
Արեն՝ ՚ի մուտս ՚ի ծայր լերանց երբ ժըպակ՝
իրեն ժըպիան աւելի քաղցր է և պերճ .
Եւ ինչո՞ւ մեր սիրտք՝ երբ մահուան դանեն
Յաղթութեան դիմեմք՝ պիտի չնուագեն :

Պար .

Երդեսցուք Տեառըն զօրութեանց
Որ ըղբանակըս խորաակէ .
Եւ ընդ հրեղեն դասուն նուագաց՝
Ձայն մեր յաթոռ նորա ելցէ :

Զայն ճը .

Սպառաղէնք և կառարշաւ դիւցազունք՝
Զերդ հրաբորքոք անասառ շարժեալ՝ ՚ի հովմոց ,
Լեռներ դաշտեր լսպանալով ծածկեցին .
Անոնց ցամանա՝ աշխարհներ քիչ թուէին .
Բայց Դունայեցար ... և անոնք սուզան
՚ի վիհա որ իրենց ներքեւ բացուեցան :

Ուրիշ զայն ճը .

Ելաւ հըզօրն՝ և իր հուժիու թեերով՝
Խըլեց քանդեց տէրութիւններն՝ ՚ի հիմանց .
Լըուց առջեն երկիրս ... և ինք միայնակ՝
Աւերից վրայ կանգնեց զիւր գահ խրոխտապանծ ,
Ճակատ երկնասվեդ վերցուց Փեղի գէմ...
Քու կայծակդ ինկաւ ... փշրեցաւ անդէն :

Պար.

Հըզօր Աստուած դու զօրութեանց՝
Ո՞վ քեզի հետ կը բաղդատուի.
Առջիդ՝ ոչինչ են տիեզերօք.
Ոչինչն է քեզի տիեզերօք լի:

Երբորդ Յայն Տը.

Հայեցաւ Խրոխան՝ ի կորակոր այս Երկիր.
Արենակաթ սուրն Երկնից գէմ շողացուց,
Եւ դոչեց. «Ո՞վ իմ Ճակատուս մրտենեք
Կրնայ իր գլուխը պասկել. ո՞ր Աստուած
Կրնայ խորտակել սուրն իմ ձեռքիս մէջ
Կամ յափշտակել զաշխարհ Ճիրանէւ:

«Հայու լերանց վրայ ծըփան իմ դրօշներս.
Կարմրցան ջուրք գետոց արեամբ թշնամեացս.
Գիշերայն՝ բոցք ատրուշանացն օդասլաց՝
Հրեղէն պալատս կանգնեն ամսղովք Երկնամած.
Եփրատէն Գանգէս՝ ի լուր իմ անուան՝
Զարհուրած ալիք արձագանդ կուտան: » . . .

Չորրորդ Յայն Տը.

Եւ հիմայ զմեզ՝ իբր ողջակէզ անմըսունչ
իր անողորմ սըրոյն Ճարակ կը մատնէ: . . .
Արդարութիւն չենք խնդրեր՝ Տէր, այլ միայն
Մեր արեանց վրայ զըղջման արցունիք մը թափէ . . .
Եւ մեր շիրմաց քով թող վարդեր ծըլին
Որով անմահ տաճարք զարդարուին:

(Մինչում իւ հետաևս, նէրսէն ոիսուր Յայնով հետեւաւ երգը եր-
գելով Սահմանական արդաստանուն ի՞նքնայ, և մոհե ի՞նեւ:

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՍԱՆԴՈՒԽԻՑ ԵՒ ՊԱՐ (ՈՉ Ք'ԵՐԳԵ ՆԵՐՄԵՆ ԵՎԱՀԱՅԻԱՆ)

Ո'կ անցաւոր վայելք և վասք
Ո՞ւր վերջանայք ... 'ի գամբան ...
Եւ որ 'ի ձեղ յենու զըւարթ
Առեալ գլորէք 'ի վեհն այն ...

Ո՞ արբուսցէ զպասքեալս հոգի
Ո՞ զխուլութիւնս հաշտեցէ.
Եւ ո՞ զծնդեալ ծաղիկ սըրտիս
Ի ցող զըւարթ արբուսցէ:

Եկ ոչ եկ խուզդ յաւիտենից՝
Որ տարածեալ ըզբազուկ
Եւ ընդ անմահ քոլ հովանեաւ
Հանդիստ նընջեն մահացուք:

Ծարաւատենչ հոգւոյս իջցէ
Ցող կենսատու սուրբ արեան,
Որպէս 'ի վարդ արեւակէղ
Արտօսր այգուն շայեկան:

Մինչ ըզմահուան դառն բաժակ
Ի ձեռս առեալ կամ յըմպել,
Տուր մոռանալ զանձն իմ իսպառ
Տուր ինձ ըզմահ քո յիշել:

Մինչ առաթուր կոխեմ ոտից
Ըզմանկութեան վարդս՝ ըզթագ՝
Եւ ըզգլուխ ըսպառնալից
Զինջ մերկացեալ կայ վաղակ,

Ներեա սըրոյն որ զիս հարցէ,
Դիր ցող մի լոկ յաջս դահճաց ...
Ներեան նոցա, զիս զօրացո,
Վանել զերկիւղ մահաղգեաց ...



ՏԵՍԱՐԱՆ Ե.

ԹԱԴԻՈՍ ԵՒ ՍՍՆԴՈՒԽՏ

ԹԱԴԻՈՍ. Կուլսո, կոյս դու. չէի կարծեր որ այսպիսի
վեմ ժամու մէջ դողայ Քրիստոնեայ մը... .

ՍՍՆԴՈՒԽՏ. Յօժար է հոգիս՝ բայց մարմինս տկար...

ԹԱԴԻՈՍ. Քաջալերուէ բամբիշդ Հայոց. նուիրէ Աստու-
ծոյ կուսութեան առջի շուշանը վարդագոյն արեամբ կար-
մրացած... .

ՍՍՆԴՈՒԽՏ. Քաղցր է այն ձայնը որ զիս կը մխիթարէ.
բայց ո՞չ, ե՞րբ պիտի դադրին մըրիկները... Ե՞րբ իմ ալեծուփ
նաւակս խաղաղութեան նաւահանդիսաը պիտի հասնի... .

ԹԱԴԻՈՍ. Տես, ոլ կոյս անփորձ, տես այս ալեզարդ ճա-
կատս, կը ճանչամ զաշխարհ... իրեն բոլոր ծաղկափթիթ
դաշտերէն անցայ... բայց ուր որ ուզեցի քննել՝ ոտքիս տակ
թշուառութեան ահագին անդունդը բայցուած տեսայ: Ընթա-
ցայ ընդ երկար իր ուրուականներուն ետեէն, որոնց ճակատին
վրայ յոյսը կը ժագահէր, որոնց հետքերը ծաղկունք կը ծլէին..
բայց աւաղը... անոնք ամպի ոլէս փարատեցան.. . և տեսայ որ
ոտքիս տակ... գերեզման մը կայ: Ե՞՛չ, Ե՞նչ է կեանքը... ման-
կութիւն երիտասարդութիւն այրութիւն ծերութիւն... ժը-
պիտ մը՝ արցունք մը՝ կսկիծ մը և յիշատակ մը... .

ՍՍՆԴՈՒԽՏ. Վաղանցուկ է աշխարհ, բայց անցած ժամա-
նակը հրեղէն հետքեր կը թողու սրտին մէջ...

ԹԱԴԻՈՍ. Յիշէ այն ժամը յորում Աստուած մը ինքնին
լքեալ և անոք կը տառապէր, ոլուն ոլուն արիւնը կը հոսէր
իր ճակատէն. իր հառաջանիքները կը կորսուէին յաւիտենա-
կանութեան անդնդին մէջ: Աստուած մը տիեզերաց մէջ ար-
ձանացեալ, մէկ ձեռքով վեր կը վերցընէր զերկիր որ կը
զլորէր կորսաւան անդընդին մէջ, և միւսով կը ջնջէր իր ա-
րեամբն երկնից երեսէն մարդկութեան վճռուած դատակնիքը:
Եւ դու կը տարակուսիս...

ՍՍՆԴՈՒԽՏ. Ամեն բանի պատրաստ եմ Ես... բայց Երու-
անդ... քիչ մ'առտջ հեռացաւ ասկէ լի ցասմամը... .

ԹԱԴԵՍՍ. Լու... ինքը քրիստոնեայ եղաւ...

ՍԱԽԴՈՒԽԾ. Ո՛վ անսպատում խնդութիւն... քրիստոնեայ, և ի՞նչպէս...

ԹԱԴԵՍՍ. Շնչառար ընկողմանած էք վտակի մը քով՝ և չէր կրնար իր նուաղեալ աչքերը վերցընել։ Երբ անոր հեծեծանիքը լսեցի, փութացայ օգնել իրեն, որ տեսնելով զիս տիտոր ձայնով գոչեց. «Ի սէր Աստուծոյն զոր կը սլաշտե՞ս օգնե ինձի... Յուսահատ առանձին կը մեռնիմ ես ահա..., կաթիլ մը ջուր... սլաղակեալ շրմունքս կ'այրին»։ Աս ըսելով արիւնը գունդագունդ կը վաղէր, և ոյժը կը սպառէր։ Մոլորահետ առուակին յստակ ջրէն սաղաւարտին մէջ լեցուցի, և իրեն առլով կապեցի վէրքերը և քիչ մը շունչ առաւ։ «Որդեակ իմ, ըսի իրեն, մի յուսահատիր. վաղ կամ անագան, պէտք է թողունք զաշխարհ։ — ի՞ն, գոչեց, երբէք չեմ վախցած մահուընէ, ան շատ անգամ իմ սրոյս պաշտօնեայն եղած է. այլ ան անձը որուն համար քաղցը էք ինձ կեալ և մեռանել նոյն ինքը կը թողու որ իմ մանկութիւնս արեանց մէջ թումի»։ Եւ քիչ մը գաղաքելէն վէրջը «Ե՛լ գնա, ըսաւ, բարի ծերունի. շնորհակալ եմ. քու երախտեացդ... գնա և թող որ մեռնիմ»։ Ափոփեցի ես զինքը մինչեւ անժոյժ արտասուք իր աչքերէն վաղեցին. ուղեց այն տաեն մկրտուիլ և ես ամեն բան ըստ կրօնից սլատուիրանացը կատարեցի։ Բայց ահա ինքն իսկ կուգայ:

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ՆՈՅՆՔ ԵՒ ԵՐՈՒՍԱՆԴ (ՆԳԱՆԿ ՅԵՐԵՎԱՆ ՚Ի ԿԸՐԱՀԱՅՆ.)

ԵՐՈՒՍԱՆԴ. (Կիսամահ, մշակ սմայլամբ։) Թողէք զիս զօրականիք։ Մօտ եկուր ինձի սերելի... քովս ինջիր յերկնից անմեղ հըրեշտակ, և երկրիս եղեցքներուն վսայ թափառող հոգի մը թող որ քու լուսաւոր թեոցդ ապաւինած՝ ազատի իր վըշտելին...

ՍԱԽԴՈՒԽԾ. Երուանդ, մահուան տիսուր տսպարէզներուն վրայէն՝ թռչնին մեր հոգիները երկու անքաժան տատրակներու նման...

ԵՐՈՒՅՆԴ. Այս մի թողուր զիս.. կոյս.. եթէ կենաց ընկեր չներեցին երկինք որ ըլլամ քեզի, եթէ փառաց աթոռը միատեղ չկրցանք նստիլ՝ նոյն գերեզմանին մէջ միատեղ թողհանդչին մեր ոսկերքը.. այն վիմին վրայ կախեն իմ մրտենին ներս, իմ սուրս.. և քանի մը անթառամ ծաղիկ սփռեն որ մեր.. սերը.. յիշեցընեն...

ՍԱՆԴՈՒԽ. Տես.. վարդափետուր թեերնին մեր չորս կողմը թրժուացնելով յաստեղս կը հրաւիրեն զմեղ զուարթունք.. հոն պիտի ըլլայ մեր հարսանեաց առագաստը... հոն երջանկաւէտ և անմահ սեր կը սպասէ մեղի...

ԵՐՈՒՅՆԴ. Ո՛հ, ինչ քաղցր, ինչ մսիթարական զգացմունք.. երբ աչքս յերկնուսս երկրս վրայ դարձնեմ.. և տեսնեմ.. որ նոյն խաչին ստուերը մեր երկուքին շերմացը վրայ կը ծաւալի...

ՍԱՆԴՈՒԽ. Տես ինչպէս մեզի դէմ կը զինուի աշխարհ... կարծես թէ երկինք կը բորբոքին՝ հոն արշաւող հրեղէն կառքերէն... լսէ ինչ քաղցր ներդաշնակութիւն կը հնչէ հեռուէն... ոչ, ծաղկապսակ ողջակէզներու պէս՝ զուարթդիմինք սեղանը...

ԵՐՈՒՅՆԴ. Երբ թոռմին ծաղկունք... երբ շեջանին եթերալցոց ջահերը և երկինք հիմնայասակ կործանին, այն տիեզերական գերեզմանին մէջէն, սիրեցեալդ իմ, մեր հոգիներն ելլելով պիտի իմդրեն զիրար.. այն մահահամբոյր լուսւթեան մէջ պիտի պատասխանեն իրարու... Բայց ես... ես կը նուազիմ... աչքերէս լոյսը կը կորսուի... կ'անհետանայ երկիր... ո՛հ... ո՞ւր կը տանին զիս... ո՞ւր... հետս եկուր՝ Սանդուխտ... ինչ զմայլումն... ո՛հ, կը մեկնիմ աշխարհէս... Արիւնս՝ հայրենեաց... սիրաս՝ քեզի... հոգիս՝ Աստուծոյ նուիրեցի... Ողջամք մնա... երկնից վրայ լըներու մէջ... անձկաւ կը սպասեմ... քեզի... (Կը մեռնի:)

ՏԵՍՍՐԱՆ Է.

ՆՈՅՆՔ ԵԻ ԴԱՀԻՃՔ

ԴԱՀԻՃՔ. Կոյս, և դու ծերունի, թողուցէք այս բանաը և հետս եկէք...

ՍԱՆԴՈՒԽԾ. (Որ ԳԵԼԻ ՆԵՐԻԿԱՆԻ անձնաշնչաւ, աղբողոք յայնիւ) Ի ԱԷՐ Աստուծոյ, հոս թող զիս:
ԴԱՀԻՃ. Ի մահ...
ՍԱՆԴՈՒԽԾ. Հոս, այս մարմնոյս վրայ սպաննեցէք զիս...
ԴԱՀԻՃ. Զավադանց խօսեցար՝ երթանկը...
ՍԱՆԴՈՒԽԾ. Աստուծոյ սիրուն՝ հոս խողլսողէ զիս...
ԹԱԴԻՌՈՍ. Կոյս, խմէ այս բաժակը մինչև յատակը...
ՍԱՆԴՈՒԽԾ. (Նասազնութեան) Հայր, երթանկը...

ՏԵՍԱԲԱՆ Ը.

ՇԱԽՄՏԱՆ ԴԱՇ

ՍԱՆՍՏՐՈՒԽԿ ԵԽ ԴԱՀԻՃՔ (Շի խորս երիւսափեւ խորուն բակմառնիւն
ծոռալբութեան որ հաղթեւ երևին :)

ՍԱՆՍՏՐՈՒԽԿ. Վահեմինդրութեան ժամը հնչեց։ Անգոնթ
սիրտ, պիտի հանգուրժես աղջկանդ յետին ողջոյն լսել...
և մինչդեռ ինքը արիւնը կը թափէ՝ քու աչքերէդ արցո՞ւնք
մ'ալ պիտի չկաթին... Եւ զու արև զարհուրած ետ պիտի
չգարձնեն անիւներդ, երբ տեսնես հայր մը սուսերամերկ իր
հլու աղջկանը վրայ... Խ'նչ... ինքը պիտի մեռնի, և ես ա-
պրիմ։ Պիտի չկարծիմ իմ աղջկիս հարանեաց խաւրել մինչ-
դեռ ինծմէ հեռու... իր կենաց գեռափթիթ ծաղիկը ուաքիս
տակ կը կոխկըսաեմ... Ո՛հ, երբ գունատին այն շրթունքը,
երբ այն սիրտը ալ չբարտիսէ՝ պիտի չկարծիմ որ կը քնանայ
աղջկիս, և արթըննաւով գիրիս պիտի վազէ՝ և իր հեշտալուր
ձայնովը՝ Հայր կոչելով զիս պիտի գրկէ՝ պիտի գդուէ... Ո՛հ,
երբ ինքը մեռնի, երբ մեռնի իմ սրտիս միակ սէրը, ի՞նչ պիտի
ըլլայ Սանատրուկ, եթէ ոչ գերեզմաններու վրայ թափառող
տիսուր ստուեր մը՝ վասաց ճառագայթներով պսակուած։
Ո՛վդիք՝ կը ցնորիմ, թէ արդարեւ ձեռք մը ապագային աղօտ
և նսեմաստուեր ճականին վրայ արեան տառերով իմ անունս
կը գրէ.. զարհուրելով կ'անցնին աղքը և աղնկը.. Վրէժ-
իւնդիք Երկինք, թող ձեւ կայծակն իշնայ իր գլխուն վրայ՝
որ զիս ալ իրեն հետ թերեւս յաճիւն փոխէ... ապա թէ ոչ

ուր պիտի գտնել Սանաարուկ խաղաղութիւնը... Երկիրս
իրեն յիշաաակներովը լի է... և գերեզմանին մէջ իր արիւն-
լուայ ստուերը լուռ կեցած կը սպասէ ինծի... Բայց ի՞նչ...
ինքը իմ աղջիկս չէ... մերժեց զիս խսպառ... իր հայրը՝ իր
փառքը՝ իրեն ամեն բանը ինծի թշնամի Աստուած մի է.., թող
զոհ ըլլայ ուրեմն Արամազդայ և Սանաարկոյ պատուցին...
Ահա կը մօտենան... բոց մը երակէ երակ կը խլստի... մա-
զերս կը ցցուին գլխուս վրայ... անհաշտ Կատաղիք աարտա-
րոսաց՝ շնչեցէք ոգւոյս մէջ ատելութեան բոցը...

ՏԵՍԱԲԱՆ Թ.

ՆՈՅՆ, ԹԱԴԻՌՈՒ, ՍԱՆԴՈՒԽԻՑ

ԹԱԴԻՌՈՒ. Ահաւասիկ կամք, արքայ...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Ո՞ւր է ամպարիշտը...

ԹԱԴԻՌՈՒ. Վշտերէ ընկճեալ նուազած է անմեղ կոյսը...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Ե՛ւ, արթնցիր... նայէ այս քու արեանդ
ծարտւի զէնկքերը...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. (ԱՄԷՀԵԼՎՀ) Դեռ կ'ապրիմ... կարծէի թողու-
ցած ըլլամ արդէն զաշխարհ...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. Արիւնլուայ գրկերը բացած՝ քեզի կը սպասէ
մահը...

ՍԱՆԴՈՒԽԻՑ. Պիտի մեռնիմ... այս... բայց 'ի սէր այն գո-
րտվանաց զոր ունէիր վրաս երբեմն... արեանս մէջ մարի քու
կատաղութիւնդ... թումբ մ'ըլլայ շիրիմա ուր խորտակի դա-
դրի քու զայրոցթդ... և երբ մօտնան զիս ամենքը՝ թշուառ
քրիստոնեայ մը հօն ապաւինելով յիշէ զիս և լսյ...

ՍԱՆՍՏՐՈՒԿ. (Առ Դահիճան.) Ինչու կ'ուշանաք...

ԹԱԴԻՌՈՒ. Ելերթանիք՝ կոյս... Բայց... ո՞լ կը սպասուէ աչքիս
գէմ ապագային քողը... ո՞լ կը լնու զիս մարդարէական տղթե-
ցութեամբ.., ի՞նչ զարհուրելի տեսարաններ կը բացուին առ-
ջեւս.. Ահա կը կործանին մէհեանիք.., կը դողան թագաւորը և
աստուածք... և այն տիեզերական մթութեան մէջ, երկնից և
երկրի մէջ տեղ՝ բոցանշոյլիսաւ մը կ'արձանանայ իբրև կապեր
կուքին: Ո՞ւր եք աստուածք Ալիմնոսի... նայեցաւ Բար-

Ճրեալը և անհետացաք: Բիւրաւոր ծաղկապսակ հոգիք կը
սլանան դէպ 'ի երկինք... Ո՞րն է այն երկիրը որ կրկին ան-
դամ մարդկութեան որորոցն եղած է: Սովալլուկ դազաննե-
րու նման՝ արեան հեղեղները ժայռերուն վրայէն կը գահա-
լիքին: Արդեօք այն արիւնները վլէ՛ժ կը խնդրէն, թէ մարին
պիտի անոնց մէջ այն ահաւոր վճիւնները զոր անջինջ տառե-
րով Արդարութիւնը իր ճականին վրայ գրեց... Աւաղը... իր
մահաբեր գեղեցկութեան զմայլած բիւրաւոր աշխարհակալք
վրան կը յարձակին՝ և իր ճականին դափնինները փրցնելով
գլուխնին կը զարդարէն... Ընդ երկար բոլոր աշխարհիս վա-
հանն ըլլալէն վերջը՝ կը կործանի Հայաստան, և անոր աւերա-
կացը վրայէն կ'ողողէն բարբարոս ժողովաւրդք զարևմուտս...
Բայց դու, Սանատրուկ, ինչու թափառական կը շրջիս նսե-
մաստուեր անտառաց մէջ... Իր փայլակնացայտ աչքերը
վրադ դարձուցած՝ ետեկդ կուգայ անողոք Արդարութիւնը,
և գմնեայ ժպիտով մը ականջէդ կը մրմռայ « Վլէժինդրու-
թիւն »: անզօր սուրդ պատեանը դարձուր. ահա անծանօթ-
ձեսքէ սլացած նետ մը՝ վախճան կը դնէ անօրէնութեանցդ...
քու փառացդ խրոխտ շենքը գերեզմանի մը մէջ կը կործանի
կ'անհետանայ... Ա.ՅԼ մշապալթ կրօնքը՝ աղքաց, ժամանա-
կաց և աստուածոց աւերակներուն վրայ ծփալով ինչպէս
տապանակը ջրհեղեղն վրայ՝ անինսաս կը համնի անձկատենչ
նաւահանգիստը... Դու եւս ո՛վ կոյս՝ դու եւս պիտիուէ:
Տես ինչպէս Հայաստան կը խոնարհի գերեզմանիդ վրայ որ
իր նախատինքն ու պարծանքն է... Պատկառելով կ'անցնին
անոր վրայէն դարերը...»

ՍԱՆՍՏՐՈՒԿ. (Դահիճը յուղընելով.) Ահա ով պիտի լուեցընէ
քու յանդուղն շրթունքներդ. զօրականիք՝ նետաձիգ սպան-
նեցէք սա թշուառները...»

ԹԱԴԻՌՍ. Խաղաղութիւն իջնայ քու վրադ Հայաստան...
(Երևան Դի խոյս առանձնանայ Սանտրուկ. ծողովարդն յառաջ մասէին:)

Ա. Տես ի՞նչ աներկիւղ կեցեր է սա կոյսը...»

Բ. Զհանդուրժեր սիրաս այս տանջանքը տեսնելու. ան-
մեղ էր ան...»

Գ. Բարեկամք, բարեկամք սա հրաշքը նայեցէք...»

Ա. Ո՛վ աէր... փախչենք... նետերը իր մարմնոյն մէջ չեն
մանաբ՝ այլ ետ դասնալով դահիճները կը սպաննեն...»

ԴԱՀՆԻԺՔ • (Ի ՀԵտուասք դահիճք որ անկանին) ՈՇ... ներէ կոյս
սրբուհի... ոհ...

ԱՄԵՆԵՐԵՍՆ. Կուլայ Սանդուխա... կուլայ...

Բ. Անշուշտ իր թշնամեացը համար կուլայ և կ'աղօթէ...

Գ. Աս ի՞նչ քայլակ է... չորս կողմէն լցո կ'անձրեւէ...

Ա. Ահա կ'իջնայ... կը լոլայ արեանց մէջ... լուռթիւն...

Գ. Աչքերնիդ երկինք գարձուցէք... բոցանշոյլ պատմու-
չանով մէկը կ'իջնայ... աս երիտասարդը Երուանդ չէ...
(Ժողովարք համօքն.) Ինքն է... ինքն է...

Գ. Լերանց ծայրերը նայեցէք... հրեղէն կառքերու պէս
ամպեր իջեր են... ի՞նչ քազըր ներդաշնակութիւն կը լուսի...
Տեսէք, Սանդուխա ՚ի ծունը իջեալ մահացու վէրքը բռնե-
լով կարծես կ'աղօթէ...

Բ. ՄԵԾ է Սանդուխաին Աստուածը...

Ա. Ահա թադաւորը կը սթափի՞իր թմբութէնէն...

Գ. Սանդուխաին Աստուածը մերն ալ ըլլայ...

ԱՄԵՆԵՐԵՍՆ. Հեռանանք (Խորը իւ գուշակն)...

ՍՍՆՍՏՐՈՒԿ. (Ցնորեալ յառահասք) Թողլ զիս թող զիս, ահար-
կու սառեր. ինչու արենանիշ սպիտակ պատմուչանաւդ
հոգւոյս վրայ իջնալով տրթընցուցիր զայն իր մահագոյժ
թմբութէնէն... Բոցեղէն ամսկ մը կը պատէ երկինքը...
արեան ծով մը կ'ողովէ զերկիր... զիս խեղզելու կուգայ...
իմ աղջիկս... իմ աղջիկս աւսնեմ... և մեռնիմ: Դուստր
իմ... ահ... պատասխան չէք տար լինձի դահիճք... իմ աղ-
ջիկս դարձուցէք ինձի՝ զրկացս մէջ սեղմեմ աղջիկս՝ և թող
զայրացած աստուածք իրենց բոլոր կայծակները ճակտիս վր-
րայ սպառեն: Ի՞նչ... մեռան... այն երկաթը որ իր արեամ-
բը կարմրցաւ՝ միեցէք ծոցիս մէջ, աեսէք... իր անմեղ կո-
ղերէն արիւններ կը վազեն... ովլ թափեց զայն... ոհ լոցէք
թշուառ հօր մը՝ լոցէք անզգամ որդեսպանի մը վրայ...
(Բառան իւ յաբակի աղջիանը հարհոյն վրայ իւ գրիէ) Դուստր իմ Սան-
դուխա... աես որուն գրկացը մէջն ես... ժայխտ մը... խօսք
մը... նայուածք մը... մուցիր վայրկեան մը քու դահիճք և
հօր մը արցունիքները տես... Սանդուխա... (Արդարութ առ-
ջիւն նիտիւթւն). բայց ոհ կ'ապրի... զես կենաց նշոյլ մը իր
թակացեալ շրթանցը վրայ կը շողայ... չէ... չկինար ըլլալ որ
երկնից կայծակը թօթափի ծաղիկները և բռնել ձգէ... իր

սրակն ըղիսած արիւնը դեռ տպք է... Աանդուխտ , դուսար
իմ Աանդուխտ...

ՍՍՆԴՈՒԽՏ . (Հոգին աւանդելով) • Հայր .. կը ներիմ .. քեզի ...
ԱԱՆԾՏՐՈՒԽ . ՆԵՐԵԼ ... ինձի ... ինձի կը ներիս ... ոչ ան
ատեն վայրիեան մ'ալ ապրէ որ դահճիդ մահը տեսնես ...
Բայց ի՞նչ ... կը գոցես աչքերդ յաւիաեան ... ոչ ... ալ Աան-
դուխտ չկայ ... Թշուան հայր ... անդուխտ Դիք .. Այս դու-
մրէժդ լուծեցիր , այս յաղթեցիր դուն Հրելց Աատուած ...

